

ՃԱՇԱԿ

ՊՈԿԵՑԵՎ ՊԱՐՈՒՅՐԵՎ

ՀՅՈՅՈՅ

ՀԱՆԴԻՍ ԵՐԵՔԱՄՄՈՒԱՅ

ՊԱՏՄԱԿԱՆ , ԳԻՏՆԱԿԱՆ , ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ԱՅԼՈՎՔԻՆ ՀԱՆԴԵՐՁ

ԸՆԴ ԽԵԹՄՈՎ,

Ա. ՄԱՏԱԹԻԱՅ ԳԱՐԱԳԱԶԵԱՆ և Յ. ԳՈՒՐԳԵՆԻ

ՏԱՐԻ Գ.

ԹԻՒ Բ. — 1 ՅՈՒՆԻ

Ի Կ. ՊՈԼԻ Ո

ԱՐ Ն. Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

1888

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

Պատմութիւն Հայ մատենագրութեան Ա. Մ. Գ.
Քննական պատմութիւն Հայոց Ա. Մ. Գ.
Զկրօնից Հայոց Ա. Մ. Գ.

ԳԻՏՆԱԿԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Բանք զՀայ լԵզուէ	Պ. թ.
Թարգմանութիւն ի Գաղիերենէ	Ա. Մ. դ.
Այլ թարգմանութիւն	* * *
Ագարակ	Ա. Մ. դ.
Գայլ գտախաղ զԱղուեսէ յատենի Կապկի .	Ա. Մ. դ.
Կառք և ծանծ	Ա. Մ. դ.
Առանձինն բանք Հայերէն լԵզուի (Ը, Թ և Ժ) . . . Յ.	Պ. թ.

ՃԱՇԱԿ

ՊԱԿԵՑՆԵՍ ՊՊԲՈՒԹԵՑՆԵՍ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՃԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ի խօսել մերում՝ համառօտիւ զլեզուէ հայերէն թարգ-
մանութեան մեկնութեանն Ոսկեբերանի ի Մատթէոս (Ճաշ.
Գ. տարի, Էջ 3-4) առացաք թէ է ճշդիւ ըստ օրինաց գը-
պրութեան, հանդոյն և համեմատ առանձինն հանդամանաց
ոճոյ ըստ արդի գրագիտական ոկզրանց որ տրդիւնք են
փիլիսոփայական ստոյգ հետազօտութեանց զլեզուէ առհա-
սարակ՝ զոր օրինակ՝ անսխալ ըստ կանոնաց լեզուին. ո-
րոշ ըստ կարգին, հակիրճ այլ յատակ. անթերի, այսինքն
ոչ ինչ իւիք պակաս ի կարեւորացն ի յայտնել զմիտս. ամ-
փոփ՝ ոչ ճապաղ և տարած. վայելուչ և ընտիր ըստ զար-
գուցն, ճշգրիտ պատկեր բնականին, ոչ սեթեւեթեալ. հոծ
և պնդակազմ, ոչ թոյլ և ցիր. առ ամենայն ազգ գրոց
դիւրամատոյց, միով բանիւ բարձր և տղնուական, ոչ ճուռոմ
և ճամարտակեալ: Ունիմք այլ եւս երիս կամ չորս թարգմա-
նութիւնս կարեւորս, ըստ ամենայնի նման լեզուի մեկնու-
թեանն Մատթէի, մինչեւ յիրաւի թուել գործ միեւնոյն գրչի,
թերեւս սքանչելոյն Սահակայ, վարդապետին և առաջնոր-
դի թարգմանչաց: Այս երեք կամ չորք թարգմանութիւնք
են նորին իսկ Ոսկեբերանի մեկնութեանն ի մարգարէու-
թիւնն Եսայեայ, ի թուղթան Պաւղոսի, ճառիցն Սեբերիա-
նոսի և Քրոնիկոնին Եւսեբեայ, թող զմեծ մասն Նորոց

կտակարանաց, որպէս թղթոցն Պաւլոսի, Գործոց առաքելոց և Աւետարանաց: Գրեթէ ողջոյն իսկ նորոյ կտակի: Ասու, յետ դնելոյ հատուած մի ի մեկնութենէն Եսայեայ, յաւելցուք իբրեւ փորձ ի մերմէ կուսէ թարգմանութիւն մի համառօտ ի ճառից քաջի ճարտարախօսին Պուրտալուայ գաղացւոյ, հանդերձ բնադրաւն և համառօտ պատմութեամբ վարուց նորա:

Ի ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵՆՆ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ

ՈՍԿԵՐԵՐԱՆԻ ՅԵՍԱՑԻ

Ո՞ւ որի ուստանեաւ մայն և շըլլ չվարենամիտ բարս
Հորդիան է զի օնունին:

« Յայնմ ժամանակի, ասէ, գայլք և գառինք ի միասին
ճարակեացին: Զգազանամիտ բարս մարդկան կոչէ գայլս,
և զգգօնամիտան կոչէ գառինս: Տեսանե՞ս զգալստեանն Քը-
րիստոսի շահս: Գայլք ընդ գառինս ճարակեացին, և մի-
մեանց ինչ ոչ մեղանչիցեն. զգօրականն իմա զգազանամիտս,
զվայրագո, զհարիւրապեաս, զսպարապեաս:

Եւ ինձք առ ուլս մակաղեսցին: Յայս Աստուծոյ դիւ-
րին է առնել. եթէ կամիմք, և մեք առնեմք: Որթք և ա-
ռեւծք և ցուլք, ասէ, ի միասին ճարակեացին, և մանուկ
տողայ ժողովեսցէ զնոսա. եզն և արջ ի միասին ճարակեացին,
և որդեակք նոցա խոտոն շրջեսցին. առեւծ իբրեւ զեզն
յարդ կերիցէ: Ոչ վայրապար ասէ եթէ ի միասին շրջեսցին,
այլ ի ժամանակի կերակրոյն՝ յորժամ սեղանն կազմեսցի: Ոչ
զի զբնութիւնն փոխիցէ, այլ զի զբարսն շրջեսցէ. քանզի
ոչ ասաց եթէ գայլն գառն լինիցի, այլ թէպէտ եւ ի գազա-
նութեանն իցէ, իշխել իշխեսցէ, այլ ոչ ինչ վնասիցէ շինա-
կանին. զի և այլուր զիշխանն խիստո՞ գայլս Արաբացւոց
կոչեն Գիրք: Եւ ինձք առ ուլս մակաղեսցին, որթք և ա-

ուեւծք և ցուլք ի միասին ճարակեսցին։ Խւրաքանչիւր գաղան զիւր բարսն թողուցու, այն իսկ է զոր վերագոյնն ասաց՝ թէ Յանդիմանեսցէ զազգս բազումս։ Եւ ոչ ընդ այն է զարմանալ՝ եթէ ինքն առնիցէ իրաւունս և յանդիմանեսցէ զիհառաւորս երկրի, այլ զի և ի մարդիկ տնկիցէ այնպիսի առաքինութիւնս, զի գերկրաւորս երկնաւորաց նմանեցուսցէ, և զմեծամեծս և զփոքունս ընդ միով օրինօք հաւանեցուսցէ (հնազանդեցուսցէ,) զի մի՛ ոք հարստութեամբ (բըռնութեամբ) զրկեսցէ զանաւագն։ և այս Աստուծոյ արարչութեան գործ է։ Եւ մանուկ մատաղ ժողովեսցէ (ըստ բնագրին՝ ածցէ, -վարել, առաջնորդել) զնոսա։ Այնպէս յօժարք և հաւանք լինիցին (մարդիկ,) զի մի իշխանաց ինչ կարօտանայցեն, և մի օրինաց և մի այլ իմիք ինչ այսպիսեաց։ այլ խւրաքանչիւր զանձն յարդարիցէ, որպէս և ասէ իսկ՝ եթէ ի վերայ արդարոց օրէնք ինչ ոչ կան։ Զի յորժամ ոք ի քաղաք քրիստոնէից հասանիցէ, ուր ստոյդ քրիստոնեայք իցեն, թէպէտ և կարի ոք անմիտ իցէ, և բնաւ մատաղ մանուկ, և կարգս ինչ քրիստոնէութեան խոստանայցէ ցուցանել (ուսուցանել, հաստատել,) դիւրաւ վաղվաղակի ժողովէ զամենեսեան, և ոչ ինչ աշխատ առնիցեն զնա որ վերակացու լինելոց իցէ նոցա։

Տես, զիա՛րդ մինչեւ ցմատաղ մանկտի խոնարհեցուցանէ զբանն, և այժմ իսկ տեսանեմք ի տհաս հասակս մանկտոյ զառաքինութիւն աստուածապաշտութեան։ Եւ առեւծ իրիւր զեզն յարդ կերիցէ։ Յորժամ տեսանիցէս զայր մի զօրավար որ ի բազում յափշտակութեանց լի առնէր զսեղան խւր, և յարբեցութիւն և ի շաղղակերութիւն (մսակերութիւն) հարեալ հատանէր իբրեւ զառեւծ մի, և զայլոց մարմինս քանցէր և զոսկերս խորտակէր, և զիւր սեղանն լնոյր արեամբ և շաղղով։ և յետոյ տեսանիցեն զի վասն աստուածապաշտութեան երբեմն պահիցէ, և երբեմն զմիջին կերակուրսն ուտիցէ, յիշեսջիր զբան մարդարէիս որ ասէ՝ եթէ Առեւծ իբրեւ զեզն յարդ կերիցէ։ զի զվայրենութիւն և զգազանութիւնն փոխեաց, ոչ ի խառն ժողովելոյն (ընդ այլ միաբանելոյն) միայն, այլ և յայսպիսի սեղանոյ, զի ոչ ինչ գա-

զանական կամ՝ գժղմնութիւն (դաժանութիւն, անախորժութիւն) երեւեսցի ի սմա:

Եւ մանուկ տղայ ի բոյն իժից և զկորեամբք իժից արկցէ զձեռն իւր (բռնէ իժի կորիւն,) և նոքա մի վնասեսցեն նմա, և մի կարասցեն հարկանել (խայթել) զոք ի լերին սըրբութեան իմոյ. այսինքն՝ տկարք, թէպէտ եւ ի մէջ չարաց բնակեալ իցեն, սակայն մի ինչ վնասեսցին ի չարութենէ նոցա. զի այնպիսի զօրութիւն ետ մեզ Աստուած, որում ոչինչ կարէ գամ գտանել (գամագիտ լինել, ոտնկուր գըտանել) չարութիւնն նոցա. զի եթէ թովչութիւնք ինչ սըտաբանք՝ յորժամ թովիցեն, կարեն անազդական առնել ըզմարմինս ի թունոց չար գաղանաց, ո՛րչափ եւս առաւել օծութիւն Հոգեւոյն և հոգեւոր թովչութիւնն, որով թովեցան միտք մեր, կարիցէ առնել զմեզ անվնասականս եթէ կամիցիմք: Վասն որոյ ոչ միայն զմեր չարութիւնն ի մէնջ հանեմք, այլ այնպէս զօրագոյն լինիմք, զի և այլոց եւս չարութիւն մեզ ինչ ոչ ազգիցէ: Եւ ուստի^o լինիցի այս. Զի լցաւ երկիր ամենայն գիտութեամբ Տեառն որպէս զջուրս բազումս որ ծածկեն զծովս: Գիտութիւն Աստուծոյ առնէ զայս ամենայն. նովին նորոգիմք, նովին յայլակերպան փոփոխիմք, ոչ մեք միայն, այլ ամենայն երկիր առհասարակ:

Եւ զի՞նչ, ասեն. գործք բարիք կամ աստուածապաշտութիւն ինչ այնպիսի արդեւք գտանի^o առ քրիստոնեայս. ո՞չ կագք և կոհիւք ի մէջ քրիստոնէից են. զի ընդ միմեանս նախանձին, զմիմեամբք կամին ելանել. վառասէրք, աշխարհասէրք, դատիւք և դատաստանօք լի են, և զծով և զցամոք ի շահ և ի վաճառ արկեալ: Ո՞չ տեսանես զի կենդանւոյն կլանեն զմարդիկ իշխանք և զօրավարք քրիստոնէից: Եւ արդ, ո՞ւր այսպիսի բանք կատարեցան առ քրիստոնեայս, կամ լցաւ երկիր գիտութեամբ Տեառն. և ազգք եւս բազումք որ լուան զքրիստոնէից կրօնս՝ ի վայրենի մտաց ինչ ոչ շրջեցան: Եւ արդ ցոյց ասեն, ո՞ւր առհասարակ օրէնք ինչ բարուոք կայցեն:

Կարծեմ թէ բազում ինչ լավագին և թարթակին մտօք, և խռովին և խռովեցուցանեն և ջանան սուտ առնել զբանսս

և զմարգարէութիւնս , և այնպէս համորին թէ չկարիցեմք յայտ առնել (ցուցանել , ապացուցանել :) Ա. Յ. մի՛ ինչ զանդիտէք , զի շնորհօքն Աստուծոյ յորժամ ի ձառս մտանիցեմք (ձառախոսելու , discuter , սկսինք ,) որչափ ինչ պարգեւեսցեն շնորհք Սուրբ Հոգւոյն՝ ասասցուք . զի վասն նորա իսկ փառացն ճգնիմք , և վասն նորին պատերազմիմք : Ո՞րչափ պատերազմունս ցուցից քեզ զի քակեցան . ո՞չ ինքնին իսկ բնութիւնն անձամբ անձին թշնամի էր . ո՞չ փայտից և քարանց երկիր պագանէին , և դրագինս ամենայն արեամբ ներկանէին : Զի՞նչ եւս ընդհատ էին ի գայլոց , նա վատթարագոյն եւս էին քան գդայլս , զի նոքա ի կորիւնս իւրեանց գթան և ինայեն , և մարդիկ առ բնութեանն գութ անագորոյնք գտանէին : Եւ զի՞ ջանայցեմք զայս յարտաքնոցն յայտ առնել , այլ լուր իսկ մարգարէին որ ասէ . Զենուին զուստերս և զդստերս իւրեանց գիւաց . կամ , որպէս ի թագաւորութեանն գրեալ է , թէ Ամովացւոց արքայն , յորժամ պատերազմ ստիպեաց , զորդի իւր եհան առաջի ամենեցուն խողխողեաց , և արդ այս սակառ . ինչ գաղանամութեան օրինակ իցէ : Ընդէ՞ր ոչ այնպիսի գործ գործէ ոք , և ոչ բուն հեթանոսն անգամ . այլ համարձակ որդիք ընդհարս և ընդ մարս բնակեն և գութ և խնամ ընդ ծնողսն ունին . զի յայնժամ ոչինչ ընդհատ ի դահճաց էին հարք որդւոց . իսկ այժմ խնամ ունին մննդեան , հոգան ի կեանս և ի պատիւ հասուցանել . Կամիցի՞ս և զայն եւս ի միտ առնուլ թէ զիա՞րդ ի բոյն իմից մանուկ մատաղ արկանիցէ զմեռն , և ոչինչ մեղանչիցեն : Եւ այս եւս առ քրիստոնեայս գտանի . զի ի մարտիրոսութեան , թէպէտ և զմոյնս գազանայ ունիցին (այսինքն՝ հարկանիցին ի թունաւոր ճճեաց ,) սակայն դաժանութիւն թունիցն ոչինչ վնասիցէ նոցա . և բազում անդամ մանկտի եւս պսակեցան յայնպիսի պատերազմունս : » (Առեալ ի Հատընտիր ընթերցուածոց . Հատ . Ա. Վիեննա , 1866 :)

ՔՆՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Եւ զի յիշեցաք աստ գհազարապետն որ էր գլխաւոր «գործակալ»՝ այսինքն՝ պաշտօնեայ, քանզի այսու մտօք առնուլ սովորութիւն էր առ նախնախ գործակալն անուն, իբրեւ գործող յանուն արքայի, ի դէպ է խօսել սակաւուք և զալաշտօնէութենէ, այսինքն թէ զի՞նչ էին. պաշտամունք որ կատարէին առ Արշակունեօք յանուն թագաւորին, ի ձեռնը առանձին գործակալաց: Բուզոնդ ունի զալաշտօնէութենէ գլուխ մի ողջոյն, որոյ բովանդակութիւնն է այս: Բայ Բուզանդայ երկու էին գլխաւոր պաշտօնէութիւնք զոր կոչք «սկիզբն գործակալութեան», » այսինքն՝ իբրեւ գլուխ գրեթէ այլոցն ամենեցուն. առաջին՝ հազարապետութիւնն յազգին Գնունեաց, և երկրորդ՝ սորատելատութիւնն, այն է սպարապետութիւնն՝ յազգին Մամիկոնենից: « Եւ նորոգեցաւ զուարթացաւ տէրութիւն թագաւորութեանն Հայաստան երկրին (ի սկզբան թագաւորութեանն Արշակայ) որպէս և զառաջինսն. մեծամեծքն յիւրաքանչիւր գահու, և գործակալքն յիւրաքանչիւր չափու. և սկիզբն գործակալութեան (էր) հազարապետութիւնն յազգին Գնունեաց, և սորատելատութիւնն, (այն է) սպարապետութեան զօրավարութիւնն ի բուն ի նախնեացն կարգաց ի Մամիկոնեան ազգին (Բուզ. Դ. Բ.): Բայ Բուզանդայ, քան զսոսա խոնարհագոյն գոյին այլ եւս գործակալք. « Յայսմ ազգաց և ի խոնարհ (էին) որ (կըէին) գործակալն անուն: » Այլ թէ զի՞նչ էին պաշտամունք նոցա, զայտանէ չասէ ինչ Բուզանդ: Նա մանաւանդ, ըստ նմին Բուզանդայ, մեծամեծնահապետք և տանուտեալք եւս (գլխաւորք ցեղից) էին գործակալք, բայց գործակալք առանց ուրոյն պաշտամուն: « Թողլ լնահասկետս մեծամեծս և զանանուտեարս որ գործակալք ժայն էին: » Զթիւ ամենեցուն սոցա հանէ Բուզանդ մինչ յինն հարեւր. « Ինն հարեւր բարձ որ մտանէր ի ժամ

տաճարին ուրախութեան բազմակալացն կարգելոց . » կամի ասել , ունէին իշխանութիւն բազմելոյ ի սեղան թագաւորին : (Տաճար , ըստ լեզուի նախնեաց , նշանակէ և ուղան , որպէս և ուրախութիւն ունի երբեմն նշանակութիւն խրախութեան և կոչնոց :) Այս ամենայն գործակալք կամ պաշտօնեայք ունէին զիւրեանց սպասաւորս . ուստի յաւելու թուզանդ . « Թող զոտնկայս գործակալութեանն սպասու : » Հոյակապ նկարագիրս զոր տայ մեզ թուզանդ՝ է արդարեւ ձզրիս պատկեր արեւելեան արքունեաց զօրոց խօսին ումանք ի յոյն պատմչաց :

թուզանդ , որպէս արդէն իսկ տեսաք , յիշէ երկու գըլխաւոր պաշտօն կամ գործակալութիւն յանուանէ , զհազարավետութիւնն և զսպարապետութիւն : Սպարապետութիւնն , որպէս յայտնի է , էր հրամանատարութիւն բովանդակ զօրուն , կամ , որպէս սահմանէ թուզանդ , « իշխանութիւն բովանդակ ի վերայ ամենայն զօրաց բազմութեան Հայոց մեծաց : » իսկ որ ինչ վասն հազարապետութեան է , պաշտօն այսր գործակալութեան էր , ըստ նկարագրին թուզանդայ , « աշխարհատես խնամակալութիւն , » այսինքն՝ տեսչութիւն ներքին գործոց , և « աշխարհաշէն աշխարհատած դեկանութիւն , » այսինքն հոգ յանձին ունել զերկրի մշակութենէ որ գլխաւոր պաշտօն էր առ Պարսիկս . քանզի դեկանութիւն ունի ի պարսիկ լեզու հայերէն շինականութեան միտս , վասն որոյ և թուզանդ անուանէ « շինականաշէն » զագդն Գնունեաց , որոց յանձն էր այն պաշտօն գէթ յայնժամ : Հազարապետն ժամանակին Վարդանանց , որ ըստ Խորենացւոյն թուի լեալ Վահան Ամատունի . « Բայց յաղթեաց (ի թաղման մարմնոյն Մեսրոպայ) քաջն Վահան Ամատունի , զի էր զօրաւոր հաւատովք և ճոխութեամբ (իշխանութեամբ) մարմնաւորաւ . վասն զի ի ժամանակին յայնմիկ ի նա էր հաւատացեալ Պարսից զհազարապետութիւն Հայոց աշխարհիս (Խոր . Գ . Կ .) , գովութեամբ յիշատակի և յԵղիշէէ իբրեւ հայր և վերակացաւ աշխարհին , և որոյ անկումն ի պաշտամանէն էր , ըստ նմին իսկ Եղիշէի , մին ի գլխաւոր սկատճառաց քանքատելոյ Հայոց զՊարսից ,

որպէս տեսաք վերագոյնն . « Եւս չարագոյն հինգերորդն (հինգերորդ ութոտնու քանիքատանաց .) քանզի որ հազարապետն էր աշխարհին՝ իրեւ զհայր վերակացու համարեալ էր աշխարհականացն և քրիստոնէիցն , գրգռեաց յարոյց (Վասակ) զամբաստանութիւն ի վերայ նորա , և հանեալ զնա ի գործոյն՝ փոխանակ նորա պարսիկ ած յաշխարհն » (Եղիշ . էջ 39-40) :

Առ Ագաթանդեղոսի յիշին այլ եւս երեք գործակալք իշխան անուամբ « իշխանն մարդպետութեան իշխանութեանն , իշխանն թագակապ ասպետութեանն իշխանութեան , և « իշխանն մաղխազութեան տանն , » որոց յանձն էին առանձինն պաշտամունք որ անկ էին անձին և տան թագաւորին : Մարդպետութիւնն էր , որպէս յայտ է , ներքինապետութիւնն , որ էր նշանաւոր պաշտօն և պատիւ ոչ տոՊարսիկս միայն , այլ և առ թոյնս , մանաւանդ առ բուզանդեան կայսերօք : Մարդպետք որ « Հայրն անուանեալ էին թագաւորին » (Բուզ . Ե . Զ .) և զորոց պաշտօնն անուանէուրեք Բուզանդ « հայրութիւն , » « Եւ ի նորա տեղի հայրութեան մարդպետութեանն (կացուցանէր Պատ) զիկզագ ոմն » (Բուզ . Ե . Գ .) , ունէին առ թագաւորին ազգեցութիւն մեծ որ վասակար էր բազում անգամ , մինչեւ տրտունջ լինել զնոցանէ Բուզանդայ յաճախ , կոչելով զնոսա « չարասիրտ , չարախորհուրդ , չարագործ » (Բուզ . Գ . Ժ .) , « Այր չար և ժանտաբարյիւք անօրէն և անիրաւ » (Դ . Ժ .) : Մարդպետք վարէին զվերակացութիւն արքունի կալուածոց , և ունէին համարձակ մուտ ի կանանոցն (Բուզ . Ե . Գ .) : Մարդպետութիւնն աեւէէր բաւէր եւս և յետ դարձին Հայոց ի քրիստոնէութիւն , որպէս ասացաք , ըստ գայթակլեցուցիչ օրինակի բուզանդեան կայսերաց , ազնուագունից անգամ , որպիսիք էին թէոդոսին և Արկադէոս : Փարագեցին յիշէ զՄիհրշապուհ ոմն մարդպետ ի համարի ուխտապահ նախարարաց միարանելոց ընդ Վարդանայ (Փարագ . ԼԹ .) . այլ թէ խզէին արդեօք սոքա , թէ լոկ իրեւ սովորական անուն պաշտաման պահէին զՄարդպետն անուն՝ չէ յայտ :

Ասպետութիւնն էր առանձին իմն շնորհ պատկելոյ զժա-
գաւորն . ուստի և Ագաթանգեղոս ի վերայ ասպետն անուան
որ էր բուն անուն պատույ բագրատունի իշխանաց՝ յաւե-
լու և զանունն «թագադիր» , և զժագադիր ասպետն
(Ագաթ . ձիջ .) : Այս պաշտօն ի վեր քան զայլ պաշտա-
մունս կապեալ էր ընդ բագրատունի ցեղին , կրկին տիտղո-
սիւ , «ասպետ» և «թագադիր» կամ «թագակապ» : Սո-
վորութիւնն առ Հայս պատկելոյ թագաւորին յառանձինն
ինչ ցեղէ , սովորութիւն զոր ունէին և Պարսիկք , թուի
ունել հեթանոսական ինչ ծագումն (տես Քննակ . Պտու . Հա-
յոց . Ա . մասն ,) և ունէր ոչ կրօնական միայն , այլ և քա-
զագական նշանակութիւն , մինչեւ Խորենացւոյն համարել
արատ Երուանդայ զի չէր նա պատկեալ ի թագադիր ասպետէ .
«Ի մեռանելն Աանատրկոյ , միարանեալ (նախարարաց) թա-
գաւորեցուցին զնա (զերտանդ) առտնց արանց յազգէն
Բագրատունեաց լինել թագադիր» (Խոր . Բ . Լի .) : Բու-
զանդ եւս գիտէ զայս պաշտօն Բագրատունեաց , և ի վա-
զուց անտի համարի ունել նոցա զայն առանձինն շնորհ , յի-
շելով զնոսա ուրեք այնու կրկին տիտղոսիւ . «թագադիր
և առպետ» , մանաւանդ վերջնովն . «Զբագարատ մեծ իշ-
խանն ասպետութեան . . . կազմեցին արձակեցին» (Բուզ .
Դ . Դ .) , և այլուր (Ե . ԽԴ .) , «Տայր (Մանուէլ) նմա (Վա-
ղարշակայ) զդուստր ասպետին բագրատունւոյ ի Սպեր գա-
ւառէ , որ թագադիրքն թագակապքն լեալ էին ի բնմէ ազ-
գին թագաւորութեանն արշակունւոյ : » Յետ դարձին Հայոց
թուի դադարեալ սովորութիւնն այն : Վերջին պատկեալ գը-
լուս ի թագադիր ասպետէ եղեւ Աշխէն . կին Տրդատայ .
«Եկեալ Տրդատայ յաշխարհո՞ առաքէ զԱմբատ ասպետ , ըդ-
հայր Բագարատայ , ածել զկոյսն Աշխէն , գուստր Աշխադա-
րայ (արքային Աղիարենայ , որպէս հաւանութեան է ,) իւր
ի կնութիւն . . . և հրամայէ զրել զնա արշակունի , և զգե-
ցուցանել ծիրանիս և թագ կապել զի հարսնասցի արքայի»
(Խոր . Բ . ԶԳ .) : Այս հրաման Տրդատայ ցուցանէ թէ կա-
րեւոր հարկ էր ոչ թագաւորաց միայն , այլ և թագուհեաց
պատկելյասպետէ բագրատունւոյ : անշուշտ ինքն իսկ Տըր-

դատ պատկեալ էր ի նմին ցեղէ : Զթագաղիրն անուն պատուց յետ այնորիկ դուն ուրեք գտանեմք տուեալ Բագրատունեաց , բայց զասպետն անուն՝ միշտ , մինչեւ առ Փարպեցւոյն գրեթէ չիք յիշեալ բագրատունի իշխան առանց ասպետ անուան :

Որպէս աւագանին և ընթերակայք որ էին գրեթէ հանապալ մօտ , չուրջ բոլորեալ զթագաւորաւն , մանաւանդ ի ժամ ճաշու և ուրախութեան (Բուզ . Դ . Բ .) , նոյնպէս հանդերձանք թագաւորին և սպասաւորացն , և ամենայն սպասք տան և սեղանոյ էին արդարեւ հոյակապ և վայելուչ ըստ արեւելեան շքեղութեան : Ոսկի և արծաթ , ականք պատուականք և մարդարիտ էին սովորական նիւթք զարդուց : Ծիրանի և թագ գլխաւոր զարդք էին թագաւորաց : Խորենացին որպէս արդ խակ յիշեցաւ , ասէ զջրդատաց թէ յառնուլն կին զՄշխէն , հրամայեաց սպարապեալին իւրում Ամբատայ Բագրատունոյ թագակապ սպետի՝ թագ կապել նմա և զգեցուցանել ծիրանիս ի նշան տիկնութեան : Բայց զիառաւորն նկարագիր թագաւորական հանդերձից և զարդուց ունիմք դարձեալ առ Բուզանդայ : Յետ մերժելոյն Վարազգատայ ի ձեռն Մանուելի , թագաւորն Պարսից առ որ գիմեալ էր Հայոց՝ թագաւորեցոյց զերկուս որդիսն Պապայ , զԱրշակ և զՎաղարշակ , յղելով առ նոսա և առ մայր նոցա , տիկինն Զարմանդուխտ , որպէս և առ սպարապեան Մանուէլ , յսրոյ ձեռն լեալ էր մերձաւորութիւնն , պատմուման և զարդ թագաւորական , զոր Բուզանդ նկարագրէ այսպէս . « Եւ ետ թագաւորն Պարսից տանել թագ և պատմուման և զՎառ (շՂաշատեռ) թագաւորացն տիկնոցն Զարմանդաւոյ , և թագս մանկանցն երկոյունյ Արշակայ և Վաղարշակայ : Եւ սպարապետին Մանուելի նոյնպէս ետ տանել զթագաւորական պատմումանն , սամայր մի և զգլսոյ պատիւ գարգմանակ ոտիի արծաթ , և ի վերայ գագաթանն ի թիկանց արծուոյն հանդոյց թագի , և լանջաց պատիւ ապիզակ , որպէս օրէնք են ունել թագաւորաց , և չիկակարմիր խորան , և ի վերայ խորանին արծուի նշան և սրահակս մեծամեծս , կապուտակ երկնագոյն հովանոցս , և ոսկի սպաս տա-

ճարին (սեղանոյ) առաքէր սպարագետին Մանուելի » (Բուզ. Ե. ԼԲ.) : Սամցըր, որպէս և կարմիր կօշիկ, զգենուլ թագաւորաց յայտնի է և այլուստ : Յորժամ եմուտ Ներսէս և Արշակ ի խորանն միջնորդել վասն Գնելոյ, թագաւորն ծածկեաց զգլուխ իւր սամուրիւն, ասէ Բուզանդ, զի մի լուիցէ բարեխօսութեանն Ներսիսի . « Իսկ թագաւորն իբրեւ տեսանէր զվեծ քահանայապետն, դիտացեալ զբարեխօսութիւն համոզելոյն վասն աւնն մահուանն զի մի մեռցի, զիւր սամոյրսն զգլսովն ածեալ, զիւր գէմս երեսացն ծածկէր, քնոյ պատճառ եղեալ զի զնորա բանոն մի լուիցէ » (Բուզ. Գ. ԺԵ.) : Սամցըր թուի թէ էր յայնժամ մեծագին զարդ . զգենուլ զայն չէր ստկայն թագաւորաց եւեթ սեպհական . ընդ շքեղ զարդոն վաստակայ յիշատակի և Սամցըր (Եղիշ. Էջ 241.) Բուզանդ զջաւինայ ումեմնէ անարժան և պճնաւաէր եպիսկոպոսէ Մանազլիերտոյ պատմէ՝ թէ « Աթինեալս և զտապակեալս զժապաւինեալս նարօտօք ագանէր, զտամուրենիս և զինգմենիս և զգայլենիս ագանէր, և աղուեսենիս զտնձամբ արկեալ անխոտիր ի բեմ ելեալ նստէր » (Բուզ. Զ. Բ.) : Որպէս կարմիր կօշիկ, նոյնպէս և ոսկի սպաս առանձինն էր թագաւորաց . այլք չունէին իշխանութիւն վարել այնպիսեօք, բայց եթէ առանձին հրամանաւ թագաւորին, իրեւ նշան մեծի պատուոյ և աւագութեան : Այսպէս, ըստ Խորենացւոյն, Արգամայ նահապետին Մուրացանաց, տուաւ իշխանութիւն իրեւ երկրորդի թագաւորին ագանել կօշիկ կարմիր միոյ ոտին, և ըմակել ոսկի բաժակաւ . « Տայ (Արտաշէս) և առնն քաջի և պատուականի, Արգամայ, զգահն երկրորդական, և պսակ յակնթակապ և գինդ յերկոսին ականջն, և կարմիր զգեստ միոյ ոտինն, ասրգալ ունել ոսկի և պատուաքալ, և ոսկեղինօք ըմակել նուագօք » (Խոր. Բ. Խէ.) : Պապ ունէր ոսկի բաժակ ի ձեռին, յորժամ հարին զնա ի բազմականին . « Եւ մինչլեռ Պապ ունէր զուրախութեան գինին ի մատունս իւր և նայէր ընդ պէս պէս ամբոխ գուսանացն, ահեալ ձեռամբն յարմուկն յոր յեցեալ բազմեալ էր, ունէր տաշտ ոսկի ի մատունս իւր, հրաման լինէր հարկանել զնա » (Բուզ. Ե. ԼԲ.) : Ոչինչ ընդհատ

շքեղ էին հանդերձք և զարդք պաշտօնէից և ոպասաւորաց ,
մանաւանդ մինչ էին առ թագաւորին : Այսպէս Խորենացին
ասէ զժագաղիր ասպետէն՝ թէ ունէր իշխանութիւն « ա-
ռանց ոսկոյ և ականց զկրտսեր մարդարիտն երեքտակէն
վարսակալ ածել , յորժամ յարքունիս ի տան թագաւորին
շրջից » (Խոր . Բ . Է .) . նկարագիր մութ . թերեւս կամի-
ցի ասել՝ թէ թագաղիր ասպետն ունէր իշխանութիւն ածել
ի գլուխ իւր ապարաւ յերից կարդաց մարդարտէ : Մարդա-
րիտն այնպէս առատ էր մինչեւ ի հարսանիս թագաւորաց
սփռել մարդարիտ ի տան հարսին , որպէս և գահեկան ոսկի
ի տան թագաւորին : Խորենացին ի վկայութիւն այսր սովո-
րութեան բերէ ի վիստասանաց Հայոց զգեղեցիկ երգն զհար-
սանեացն Արտաշիսի . « Տեղ ոսկի տեղայը ի փեսայութեանն
Արտաշիսի . տեղայը մարդարիտ ի հարսանութեան Ստթին-
կանն » . « Քանզի սովորութիւն իսկ էր » , յաւելու Խորենացին ,
« թագաւորացն մերոց փեսայութեամբ ի գուռն տաճարին
հասանել՝ գահեկանս ճապաղել իրեւ զհիւալատեանն Հռո-
մայեցւոց . սապէս և թագուհեացն յաւագաստին՝ մարդա-
րիտ » (Խոր . Բ . Ծ .) : Զներսիսէ Մեծէ , մինչդեռ սենեկա-
պետ էր նա Արշակայ յաւաջ քան զկաթողիկոսութիւնն , ասէ
Բուզանդ թէ « Կայը ի սպասու թագաւորին ի սնարս նորա ,
զարքունական սուսերն , զալողովատիկն , զոտկեալատեանն ,
հանդերձ ականակապ մարդարտազարդ կամարտւն , ի սպասու
նորա բարձեւալ ունէր » (Բուզ . Դ . Գ .) : Արտաքին հան-
դերձք ժամանակին , մանտւանդ մեծամեծացն , էին դրաս ,
այսինքն պարեգոս կարմ յորոց վերայ գային վարտիքն ի
սրունից ի մէջն , և գօտի զմիջով , զորմէ կախէր նրանն որ
թուրի լինել սուսեր կարմ , և մոյկ յոտս : Այսպէս նկարա-
գրէ Բուզանդ զիշակ մարդպետ . « Ի ժամ ընթրեացն հրաման
ետ արքայն Պապ տանել պատմուման ագուցանել մարդպե-
տին Դղակայ . և ագուցին նմա դրասու և վարտիս և մոյկս :

Եւ էած զգօտին ընդ մէջ իւր զորմէ թուրն կախէր , և սու-
սեր ընդ մէջ ածեալ , և խորշ ի գօտոյ դրաախցն իջեալ
զթուրն և զտուսերն ծածկէր » (Բուզ . Ե . Զ .) : Ի ժամա-
նակի անտէրնչութեան եւս , այն է զկնի բարձման թագա-

ւորութեանն , նախարարք ունէին զիսկական և զվայելուչ ձեւ իւրեանց պատռուոյն . Եղիշէ զգարդարանսն Վասակայ նկարագրէ օրինակ զայս . « Բայ օրինացն արքունի արկանէր զպատռական հանդերձն զոր ունէր ի թագաւորէն . կապէր և զպատռավուրսն , և զիսոյրն ոսկեղէն դնէր ի վերայ , և զկուանակուու ձոյլ ոսկի կամարն ընդելուղեալ մարդարտով և ակամբք պատռականօք ընդ մէջ իւր ածէր , և զգինդսն յականջսն , և զգումարտակն ի պարանոցին , զսամցրսն զթիկամբն , և զամենայն օրէնս սրատռոյն զանձամբ արկետալ երթայր յարքունիս » (Եղիշ . Էջ 241) :

Նաեւ երիւարք թուի թէ էին վարեալք զարդու , որոյ վասն ունի հայերէնն զպարսիկ հայ բանն « ասպազէն : » Բուզզանդ գեղեցիկ նկարագրէ զՄանուէլ վառեալ զինու հանդերձ երիւարտն . « Իրրեւ զաչս ի վեր ամբառնայր արքայն վարագլատ , և տեսանէր զսպարապետն Մանուէլ , ի մեծութենէն հասակին և ի շքեզութենէ անձինն , և յամբակուու յերկաթապոտ յոտիցն մինչեւ ցգլուխն առհասարակ յանվթար զինէն , ի հաստամեռոտ յանձնէն և ի հաստատուն երիւարէն և յասպազէն վառելոյն յանշարժ սպառազինէն , համարեցաւ կըռեաց ի միտս իւր իրրեւ զլեառն մի բարձըր զանմատոյց » (Բուզ . Ե . Այ) :

Զիք գրեթէ ամենեւին յիշտտակութիւն կառաց զոր վարել արդարեւ գժուարին էր յայնպիսում անհարթ երկրի , ի խորածորովք , լերտմբք և լեռնակօք , անթիւ գետովք և գետակօք և անտառախիտ մայրեօք . Առ Բուզոնդայ յիշի միայն ժանու կամ ժանուար , իրրեւ ազգ ինչ դեսպակի որ , որպէս հաւանութեան է , տարեալ լինէր ձիովք կամ ջրեօք , մանաւանդ վասն կանանց : Այսպէս զփառոնձեմոյ առէ Բուզանդ՝ թէ եկեալ էր ի բանակն ժանուար ընդ առն իւրում դինելոյ , զոր Արշակ ետ ածել գաւռով . « Եւ մինչդեռ գայր նա (Գնէլ) ընդ բանակամէջն , և էր հեծեալ յերիվարին իւրում . . . և կին նորա որ եկեալ էր ընդ նմա ժանուար՝ ի նմին վաշտու էր ընդ առն իւրում » (Բուզ . Դ . ԺԵ .) . և զՄուշեղէ ասէ նոյն Բուզանդ՝ թէ զկանայս Շապհոյ զորս կալեալ էր գերի՝ արձակեաց ժանուարաւ . « Բայց զկտնայս

Շապհոյ թագաւորին Պարսից, զտիկնաց տիկինն, զորս ըմբռունեալ էր՝ ոչ ումեք ինչ թոյլ տայր Մուշեղ զօրավարն Հայոց անարդել ինչ. այլ ժանուարս աայր նոցա կազմել ամենեցուն, և հանեալ արձակէր զամենեսեան զհետ առն նոցա Շապհոյ արքայի: » (Բուզ. Ե. Բ.)

(Մասուսցի յաւազ)

Ա. Մ. Գ.

ԶԿՐՈՆԻՑ ՀԱՅՈՑ

Զնախնի կրօնից Հայոց րազումք բազում ինչ կարծեցին այլ ընդ այլոց, մինչեւ ուսանց առնել զանուանեալ նահապետ ազգին զՀայկ աստուածապաշտ, երկրպագու միայնոյն Աստուծոյ, և յայն սակս իսկ ապստամբեալ ի Բելայ և Եկետալ երեքհարիւրովն ի Հայս իրբեւ երկրորդ Աբրահամ ի նմին երկրէն Քաղէացւոց յերկիրն Քանանու. «ա՝ յայտնի իսկ հրամանաւ Աստուծոյ, իսկ մերն ինքնին յիւրոց կամաց առաքինացեալ, վասն որոյ և, յաւելցուք, առեալ զերկիրն ի ժառանգութիւնն, որպէս նոյն զՊաղեստին: Ապաքէն զայս իմն ակնարկել կամէին որք ճարտարկցին զալտամութիւնն:

Եետ աշտարակաշինութեանն նահապետք ազգաց, յառաջքան զցրուելն ըստ ծննդոց ի վերայ երեսաց երկրի, չինեն զաշտարակին. ընդէ՞ր մին ի նոցանէ չիցէ իւ մերն: Մովսէս պատմէ Քաղթել նահապետի ազգին իւրոյ ի Քաղթէացւոց երկրէն յերկիր օտար. ընդէ՞ր և մերն չառնիցէ զնոյն: Նա առ հնազանդելց Աստուծոյ երթայ յօտար երկիր. զի մի մատնեսցի նմանութիւնն, թուլ փոխեսցի պատմութիւն մեր սակաւ մի. նահապետն մեր երթիցէ առ չհնազանդելց հակառակորդին Աստուծոյ: Խորենացին արդարեւ չասէ ինչ զաստուածապաշտութենէն Հայկաց, այսինքն թէ Հայկ, քանզի աստուածապաշտ էր, առ չժուժալ տմբարշտութեանն Բելայ որ աստուածանալն կամէր, ետ նոյս իւրաքին: այլ թէ « Ոչ կամեցեալ հնազանդ լինել, Բելայ, չու արարեալ գը-

նաց, » այլովքն հանդերձ։ Այլ այս ոչ այլ ինչ ցուցանէ եթէ ոչ թէ աստուածապաշտութիւնն Հայկայ աղօս իմն էր տակաւին, կամ չեւ եւս ծնեալ ի միտս Խորենացւոյն, և չկարէր իսկ, զի գեռ կանուխ էր։ Որպէս ամենույն ինչ որ նոր է, նոյնպէս կցկցանք, եթէ՛ յարուեստս և եթէ՛ ի գը-պրութեան, տանուն աճումն և յաւելուած ժամանակաւ, եթէ պատմութիւն աշտարակաշինութեանն ետ միտս հնա-րելց զիէլ և զՀայկ ապստամբեալ ի նմանէ, միթէ չէ՞ր մարթ-ապստամբութեանն աստ ուրեմն տալ միտս հնարելց զաս-տուածպաշտութիւն նակապետին, և զնոյն համարել պատ-ճառս ապստամբութեանն։ Արդարեւ գեղեցիկ ստեղծուած սակայն ժամանակն որ, որպէս առայաք, տայ ծնանել և սնանել առասպելց եւս, նոյն տայ նոցին և մեռանել։ Թո-ղեալ մեռելց թաղել զմեռեալս իւրեանց՝ եկեսցուք յայնս որ արդիւնք են և ոչ կարկատուն բանք։

Ապաքէն առանց երկմտութեան է թէ Հայք գարձան ի քրիստոնէութիւն ի սկզբան անդ Գ. դարու։ սակայն աստ եւս կցել և կարկատել գտանէ մուտ։ Արչափ պատմու-թեանց և դիպաց չեղեւ թելադիր դիրն ի ձեռս նախնի քրիս-տոնէից։ Զոր վլրագոյնն ակնարկեցաք՝ էր օրինակ իմն։ Ի զարմանալիս պատմութեան գարծին Հայոց, — մի՛ ինչ տարցին ընդ միտ ջատագովք զարմանալեաց, — գտանէմք բազում ինչ յորս նմանութիւն իմն կամ մերձաւորութիւն ընդ պատմու-թեան գրոցն Դանիելի չուեսանել չէ մարթ։ Այսպէս պատ-մութիւն լւսի մարտին Տրդատայ ընդ Հռիփսիմեայ՝ տայ մեղ ապաքէն յիշել զզգաստն Շուշան ընդ ծերսն գագաշոսս ի մարտի։ Գոյսումն Տրդատայ ի խոզ՝ զգսուողն Նաբուգոդոնո-սոր գոյսեալ յանամնոյ բնութիւն։ օձախառն բնակութիւ-նեն Գրիգորի ի վիրապին՝ վԴանիէլ ի գրին առիւծուց։ այրի կինն որ տանի մէն մի նկանակ յաւուրն առ Գրիգոր՝ զմար-գարէն Սբակում որ զնոյն սպասաւորութիւն հարկանէ երա-զահան մարգարէին։ Այլ զի՞նչ պատ մեղ անտի, մեղ՝ որ արդեանց ի ինդիր եմք և ոչ ձեւոց։

Սակայն արժան է նախ գիտել ինչ հաւաստեաւ զաղերէ պատմութեանն։ Պատմութիւն գարծին Հայոց չունի ժամա-

նակակից աղքեւը , բայց չէ ամենեւին առանց ժամանակակից յիշատակութեան : Ագաթանգեղեայ մատեանն , քան պատմութեամբն լեզուաւն մանաւանդ նշանաւոր , է ի դըպրութեան ազգին , ըստ արդի կերպարանացն , գործ առաջնոյ կիսաւն Ե . դարու , և ունի երիս մասունս . պատմութիւն իմն անկման պարթեւական հարստութեանն , հանգերձ յիշատակութեամբ անցից ինչ կոսրովու և Տրդատայ յառաջ քան զթագաւորելն և զկնի թագաւորելոյն , մինչեւ ի դարձ նորա : Այս է քաղաքական և համառօտագոյն մասն մատենին . երկրորդն է պատմութիւն վկայութեանն Գրիգորի եւ Հըռիսիմետանց եւ դարձի ազգին . այս է երկայնագոյն եւ վըկայախօսական մասն . երրորդն , վարդապետականն , է քարոզութիւնն Գրիգորի առ նորընծայ ժողովուրդն : Պարտ է խոստովանել , ըստ սկզբանց ողջամիտ քննութեան , եթէ առաջին մասնն , այն է քաղաքականն որ իբրեւ սրատմութիւն ընծայանսց մեզ . չէ ըստ ամենայնի միաքան ընդ արտաքին ժամանակակից պատմութեան . երկրորդն , այն է վկայախօսական մասնն , չէ առասպել , այլ պատմութիւնն ծածկեալ ընդ քողով սքանչելեաց , կամ այլով բանիւ հոգեւոր իմն վիպասանութիւն : Զառաջինն կարեմք ուղղել ի ժամանակակից պատմութենէ . զերկրորդն գտել եւ յստակել միայն ըստ օրինաց ուղիղ գատաստանի . առաւել քան զայս պահանջել ի պատմագրէն է անդէալ եւ անհնարին , ոճիր ընդդէմ հասարակաց մոտաց : Երրորդ մասնն , որ է վարդապետականն , է աստուածիսոսութիւն եկեղեցւոյ Ե . դարու , ըստ վճռոց երկուց առաջին ամեղերական ժողովոց , Նիկոյ եւ Եփեսոսի , զորոց եւ զրուն բանս արկանէ ի կիր . գիտէ զնրդին է Թասէն Ետիան (համագոյակից ,) եւ զկոյսն՝ ասորուածածն (Ագաթ . Լէ . Լ՛ . Ա . եւ այլուր) : Թողլ վարդապետութիւնն իցէ հնագոյն քան զժողովոն . միթէ եւ բա՞նքն էին հնագոյն :

Յայտնի է զրբ ասելն կամիմք , այսինքն թէ աւանդութիւն դարձին այնորիկ ըստ Ագաթանգեղեայ է ազօտ իմն եւ կիսով չափ վէպ . այլ այս չեղծանէ զիմն պատմութեանն , որ է փոխել ազգին , հանգերձ թագաւորաւն , մանաւանդ


թէ ի թելադրութենէ թագաւորին , ի հեթանոսութենէ ի քրիստոնէութիւն : Յնութիւն կրօնական գրոց , ոչ ի համանականս (dogmatique) և ի վարդապետականս միայն , այլ բազումուրեք և ի պատմականս , է ծածկել զիրսն ընդ քողով . այս է առաջին և հնագոյն ձեւ մատենադրութան ի դպրութեան ազգայ , զմարդկեղէնն ցուցանել աստուածեղէնն : Ոչ Հոմերոս Հերոդոտեայ , այլ Հերոդոտոս Հոմերի գայ զհետ : Պատմագրի գործ այն է՝ բառնալ զքողն : Զարմանալիք չեն ստութիւն , այլ ծածկոյթ զոր գործ է բառնալ : Այսաէս ի պատմութեան զորմէ բանքս են՝ ի բառնալ մեր զքողն , ոչ թէ կորուսանեմք ինչ , այլ գտանեմք : Արդարեւ դժուարութիւնք կուռ զմիմեանց կնի գան ի պատմութեան դարձին Հայոց : Վկայախօսութիւնն (Ագանթանդեղոս) իւրովք անթիւ սքանչելնօք , այլով բանիւ՝ ոստումն դիսաց , և ոչ ողիսազմումն պատճառաց և արդեանց , ոստումն , հակառակ օրինաց թշնութեան որ չտոնէ վազս , natura non facit saltum , իրբեւ թումք իմն հզօր , մանաւանդ վասն ուամփկ մուայ , բարձրացեալ կայ առաջի ճշմարիտ պատմութեան : Միթէ չիցէ՞ արժան իմիլսուխայական հետազոտութեան բառնայլով զանհարժութիւն սքանչելեացն՝ ածել յայտ զնշմարտութիւն՝ իրացն , կամ գոնեայ մօտ հասանել յայն : Մուտ ազգին ի քրիստոնէութիւն արդիւնք է որ պարտի ունել զիւր պատճառ : Պարտք պատմութեան է և ոչ վկայախօսութեան՝ որոնել զպատճառս : Ի վկայախօսութեան դէպք են ուրոյն ուրոյն արդիւնք զատուցեալք ի միմեանց : կրգիք են ի մեծի ուրեք արքիապեղագոսի , և ոչ սարք ի ցամաքի որոց գօտիքն են յայնի . իւրաքանչիւր դէպք է մէն մի « եղիցի և ելեւ . » ամենայն ինչ գործ է , պատճառ՝ մի միայն , վերինն և արձակ : Պատմութիւնն որ է հետազոտութիւն պատճառաց՝ և արդեանց՝ չմոտնէ ընդ նովին օրինօք . վասն նորա ամենայն ինչ է պատճառ և արդիւնք միանդամանց : Թող գարձն Հայոց , ըստ սկզբանց աստուածխօսութեան , իցէ յաւիտենական խորհրդով յառաջագոյն սահմանեալ իրկեւ դէպք մի ի դիսաց կատարելեաց ի ժամանակի . պատմութիւնն չէ հա-

կառակ այսմ, և ոչ իսկ խծրծէ զայս։ Պատմութիւնն հակառակ է ճգանց վկայախօսութեան որ կամի իմն խզել զըլդթայ դիպաց՝ խախտելով զօղական, և խանգարել զաղերս պատճառաց և արդեանց։ Բայ վկայախօսութեան, տեսչութիւնն կամի զՀայս ածել ի քրիստոնէութիւն։ Արձակ կամք նորա չպահանջէ պատճառ։ «Եղիցի լոյս և եղեւ լոյս։» սքանչելիք մզեն զսքանչելիս, աներեւոյթ աշխարհն կայ պատրաստ, դեւք առնին գործիք, արքունիքն այսահարին, թագաւորն գլխովին փոխի ի խոզ, տեսիլք և երազք յաճախեն, և գործն առնու կատարումն։ Մինչ վկայախօսութիւնն այսպէս յածեցուցանէ զմեզ յաներեւոյթս տեսանել զպատճառս գարծին, փիլիսոփայութիւնն ի մէջ անցեալ անդէն իսկ ի պատմութեան ցուցանէ. մեզ զպատճառսն և զարդիւնս միանգամայն։ Համառօտս հատանեմք, զի համարիմք խօսել առ որս գիտակն են ողատմութեան։ Հայք ի վաղուց են մասն պարթեւական մարմնոյն և՛ խնամութեամբ թագաւորացն, և՛ ընդելութեամբ լեզուին և կրօնիցն։ Անկմամբ պարթեւական տոհմին ի Պարսս և մտիւ սասանականին փոխի աղերս Հայոց։ Նախանձաւորութիւն Սասանեանց ընդ Հռոմայեցւոց և թշնամութիւն նոցա ընդ հայ պարթեւական տոհմին՝ արկանեն զսոսա ի գիրկ անդր Հռոմայեցւոց։ Իրեւ ի վարձ այսր մերձաւորութեան հաստատի Տրդատ, թագաւոր դաշնակից Հռոմայեցւոց, յետ մեծի պատերազմին Գաղերեայ ընդ Ներսէկի առ Դիոկլետիանոսիւ (297,) և աղերս Հայոց փոխի։ Հայաստան որ մասն էր արեւելեան Արեաց՝ լինի այնուհետեւ մասն արեւմտեան Հռոմոց, բախտակից և հաղորդ ճառակագրի նոցա։ Յընդունել հռոմէական պետութեան զքրիստոնէութիւնն՝ չէր մտրթ չառնել զնոյն և Հայոց մանաւանդ արեւմտեանց պատրաստելոց ի սկզբանէ անտի քրիստոնէութեան, իրեւ դրացեաց փոքուն Ասխայ և Ասորւոց որ անդստին յառաքելոց անտի էին միջավայրք քրիստոնէական շարժման։ Ահա բնական պատճառք անկանելոց Հայոց, արդէն իսկ պատրաստելոց, ի ծոց անդր քրիստոնէութեան գրեթէ ի նմին ժամա-

նակի յորում դաշնաւորն նոցա և պետ, հռոմէականն, ընտրեաց աւնել զնոյն: Եւ զի դարձն Հայոց ի քրիստոնէութիւն էր արդիւնք նորոյ իրիք ոգւոյ որ ի հարկէ և նովին ուղղութեամբ գործէր ի հռոմէական պետութեան, ուստի և արդասիք բնական դիպաց, օղակ մի մեծի շղթայի, տարր նորոյ իրիք յօդուածոյ, և ոչ յանկարծադէպ ինչ իրեւ ուրոյն առանձին գործ արարչական, նոր իմն եղիցի, տեսուք զպատճառս մտից հռոմէական աշխարհին ի սահման անդք քրիստոնէութեան: Թող խօսեացի աստ վասն մեր մեծ ոմն մատենագիր, փիլիսոփոս եւ պատմիչ, ի Միացեալ նահանգաց Ամերիկայ:

(Մատուցի յառաջ)

Ա. Մ. Գ.



ԲԱՆՔ ԶՅԱԾ ԼԵԶՈՒԷ

Ա. Պ. — Քա՛ջ, քա՛ջ. յոյժ բարւոք խօսեցար, բա՛րեկամ, և չիք ինչ որ վրիպեալ իցէ յուշց յիշատակաց քոց:

Յ. Շ. — Զճշմարտութիւն կամիմ ասել. ես մինչեւ ցայցը վարկապարագի իմն և ընդ ազօտ գիտէի զայդ ամենայն. չին ինձ քաջ ծանօթ պատճառք և մանր մանր հանգամանք այլակերպութեանն որ բնդ մէջ լեզուի արդի գրչաց և լեզուին մատենագրաց Ե. դարուն, զորս բարեկամ մի իմ խրատ ինձ տուեալ էր միայն ընթեռնուլ: Այժմ խելամուտ եղէ թէ ո՛քչափ խոտորեալ հեռացեալ իցեն արդի գրիչքյանշարժական և հաստատուն կանոնաց դպրութեան և յօրինաց անտի բանականին, թէպէտ և ի սամիկ լեզու գրիցեն, Այո՛, այլ է, այլակերպ է լեզուդ ի հնոյ անտի, սակայն ի գլխաւոր և յիսկական պայմանն յօրինուածոյ՝ չմարթի լինել այլ ազգ ի հնոյն. քանզի նոյն լեզու է. մի է արմատն որ չքեղացուցեալ է զիննն և այժմ զարգացուցանելոց է և զնորն: Ես ոչ կարեմ որոշել զնորն ի հնոյն, թէպէտ և սա-

կաւ մի այլակերպ ի միմեանց իցեն. սակայն յորժամը ընդ կա-
նոնեալ սահմանօք դպրութեան մտանիցէ բարբառն նոր և
տիոց ի տիս զարգացեալ ի չափ կատարման հասանիցէ, ան-
երկմիտ եմ թէ հանգոյն և զուգական իրերաց լինիցին.
մօրն նմանեցի դուստրն: Սակայն այժմու գրիչք մեր զի՞նչ
առնեն. միթէ ունի՞ն ինչ վոյթ և խնամ մշակելոյ և կա-
նոնեալ յերիւրելոյ զլեցուն որ տակաւին ի տիս մանկութեան
է. միթէ ջանա՞ն և վաստակի՞ն յարդարել և յատակել զնա
յազգի ազգի խորթութեանց և յեկամուտ օտար գոյից որ
հեղձուցանեն զնա: Աչ. նմին հակառակ՝ յաւելուն տգեղու-
թիւնս ի վերայ տգեղութեանց, և ուր ութեք գտանիցեն
մրուր և աղոյ և գայո՛ թերեն արկանեն զնովաւ. փոխա-
նակ պարզ, բնական և յոտակ բարբառոյ զոր տեսանել
ակն ունէաք ի ժամանակի աստ յեղափոխութեան յորում
զհնոյն տեղի ունելոց է լեզուն նոր, զնեն առաջի մեր ճի-
ւաղ իմն լեզուի այլանդակ այլանչան և այնչափ տգեղ մին-
չեւ խրտչել գրագիտաց ոչդպամուց և զահի հարեալ ի բաց
փախչել ի նմանէ: Զնոյն դժնդակ ազգումն գործէ յիս և
ընթերցուած մասենից նորոց որ. գրեալ են ի հինն հայերէն
և չեն ամենեւին զերծ ի խոտան, յանչուք և յանհեդեղ
հանգամանաց ուամիկ լեզուին: Սրդարեւ, յորժամ ընթեռ-
նում զմատեանս արդի գրչաց՝ է ինչ մի որ ընկրկէ զիս քա-
րինք. և խութք և փուշք կասեցուցանեն աստ և անդ
զքայլս իմ: չկարեմ առնուլ ի միտ զօր ընթեռնումս. տագ-
նապիմ, նեզիմ, թալրւկ գայ զարտիւս, զգասմ անձին, այլ-
այլին նոյն հետայն միտք իմ և չկարեմ հասու լինել խառ-
նախօս բանիցն որ արկանին առաջի իմ. մինչդեռ յորժամ
զեզնիկ ընթեռնում կամ զվուրք գրեանն և զայլ ընտիր մա-
տեանս Ասկելին գարուն, թուի ինձ թէ յիմ հայրենի գաւա-
ռի եմ, ի տան իմում եմ, հայերէն ընթեռնում և որոց
ունկն դնեն ինձ հայերէն խօսիմ: չիք աստ խոչընդունան,
չիք փուշ, չիք արգել, սահին, դիւրաւ, բանք և իրեւ
զմեղը ծորեալ հասին, քաղցր է այգ լեզու, չքեղ, պարզ,
դիւրահաս և ոչ բռնազրօսեալ:

Յ. Գ. — Բարի է ; գործ ազնուականէ վասն ճշմարտութեան մարտ եղեալ ոգորել և զնորա փառաւորութեանն զնշան յաղթութեան կանգնել . բայց միթէ ամենայն փոյթ և ջան և այնչափ անհարին վաստակ ճշմարտասիրաց ո՞չ ելանելոց իցեն ի դերեւ : Միթէ մինչեւ ցայսօր մեք ո՞չ քարոզէաք , ո՞չ խօսէաք ի տան և ի հրապարակի , ո՞չ կարդայաք ի վերաց տանեաց , ո՞չ գոչէաք , ո՞չ աղաղակ բառնայաք ամենայն ուրեք : Աղէ' , զի՞նչ ինչ անփոյթ արարաք մինչեւ ցայժմ առ հաւանեցուցանել զհակառակորդս մեր . սակայն միթէ եղեւ ինչ օգուտ . ո՞չ ինչ : Չտեսանէ՞ք զի ի մէն մի թուի Արեւելք լրագրի որ եղանէ աւուր աւուր ի հրապարակ՝ գտանին նոր նոր խորթ և բիրտ անուանք , և մտնաւանդ վերադիրք , և որ վատթարագոյնն է՝ դարձուածք բանից գաղիականք : Այս' , այդ օտարասէր ոգի է որ չահեալ տիրէ այժմ ի հայ մատենագրութեան : Կանխագոյն ի ճառի ուրեք մերում ազդեցութիւնդ այդ օտարասէր ոգւոյ ակնարկեալ էր . սակայն այժմ համարձակախօս ազատաբերան ասեմք և հաստատեմք թէ մեք ո՞չ եւս խօսիմք այսօր հայերէն , այլ գաղիարէն : Ու պանդորութեան . քանզի գաղիարէնն զեղեցկագոյն ի մէջ լեզուաց Եւրոպայ է , համարին թէ յորժամ զհայ հանդերձ արկանիցէ զանձամք՝ դարձեալ նոյնպէս գեղեցիկ երեւենցի : Օ՛ն առ , հարցցուք և մեք ցնոսա . յորժամ ունանել հասանիցէ ումանց ի ձէնջ գերմաներէն կամ աւաւերէն , զի՞նչ առնիցէք . միթէ և յայնժամ ընդ քարշ ածեալ զլեզուն՝ մերթ ի մի՞ կոյս ձըգիցէք և մերթ ի մե՞ւս կողմն առեալ տանիջիք : Դժնդակ է , մանուանդ թէ սոսկալի է , այս տանտանումն և անհաստատութիւն կանոնաց լեզուի միոյ որ , յետ կորուսանելոց զհաստարակակիցին կը իւրոյ կայի և հիման , խաղալիկ լինիցի մտաց ցնորելոց և խանդարելոց ճաշակի տկէտ եւ ամբարտաւան գլչաց :

Ս. Պ. — Թարգմանութիւնն Տելեմաքայ , որ զանշուք և զտգեղ կերպարանս ի վեր եհան զառաջնոցն թարգմանութեանց , և մանաւանդ բանք ինչ կակծեցուցիչք զոր Ս. Գ.

արձակէր յայնժամ ընդդէմ իւրոյ հոչակաւոր բանադասին՝
ի բարկութիւն գրդոեալ են զհակառակորդս մեր։ Սոքա
թուին ինձ պատճառք յամառութեան նոցա ի կալ մնալ
անշարժ յիւրեանց կամակոր գնացս։ քանզի յօրէ անտի յայն-
մանէ, որպէս տեսանէք, եւս վատթարագոյն գնացս գնան։
խորթութիւնք բիւրապատիկ եւս յաւելեալ են այժմ ի լը-
րագիրս և ի հանդէս։ Թող զսորթութիւնսն զորս տեսա-
նել է ի Բանսն բարեկամին մերոյ Ս. Գ. զնայ լեզուէ, ես օ-
րինակս նորագոյնս բերից ձեզ ի մէջ քանզի տւուր աւուր
առաւել նորագոյնք ձուին, և չիք յոյս աւարտելց նոցա
մինչեւ ցվախճան ժամանակաց։ արդ, ի կանխագոյն յիշա-
տակեալսն անդր պարա է յաւելու և զորս զկնի՝ յԱրեւելք
լրագրէ ։ էերբնային ։ էերատիոնը ։ էերացը ։ էերբնոնի ։ էեղիտիոնոնը
(ո՞հ, ո՞հ կեցէ) ։ բուրութառակու ։ ոփրոքոյը ։ ոփրոքակ ։ լուսո-
դող ։ հոգեւին ։ էեղանրաշ ։ էեղանային ։ էեղաշէտակ ։ գունանոյը ։
նիսրակ ։ ուոկտիոնիր ։ նակիտադոյը ։ հեշտանոյշ ։ իորոշշանոյշ ։ կա-
նալանոյշ ։ նեշտանակ ։ սրբատարի ։ բաղդալած ։ ծերունազորդ ։ սոս-
կազինիսր ։ յորդելու (յայն) ։ օնացրէն օրայիշեալ ։ ժամանութեալ ։
(Նորայր ասացեալ է ժամանչյը) ։ յուկեր (Ն. ոկնանիեր) երբեմա-
կի ։ այժմեսնիւն ։ էերակշունիւն ։ ոիրեւ ուորուէ, (թերանալ է
այն յարգանաց մէջ զոր կը սիրէք պարտիլ ճշմարտութեան) ։
Արդ, յետ այսչափ անկարգ անհետեղ և յախուռն ըն-
թացից (*) միթէ չիցէ^o մարթ գուշակել թէ ի սակաւ ժամա-
նակի կորնչելոց է Հայ լեզուն։ նա աւանիկ ուսուցիչք իսկ
գրչակացդ այդոցիկ յոռեաց ելս ինչ այդմ ոզորմելոյ վիճա-
կի ոչ նշամարեն։ Ս. ուուրբք ինչ յառաջ տեսի ես զումանս ի նո-
ցանէ որ զարմանս մեծ և սոսկումն ցուցանէին վասն ան-
սանձ և խօսական յանդգնութեան արդի գրչաց, այսինքն
իւրեանց աշակերտելոցն։ ի նշանաց ինչ զորս թուէր ինձ
նշամարել ի դէմս նոցա՝ ի միտ առի թէ կարի ստրջացեալ
են և թերեւս բազում անդամ ասիցեն ի միտս իւրեանց։

*) Արեւելք. Թ. 1160, 14 Նոյեմբեր, 1887, և Թ. 1332, 11 Յու-
նիս, 1888։

վ՞արդ եղաւ մրտ պատճառու խողիողելոյ Հայ լեզուին : Այս՝ ուսուցիչը պատկառելիք, դուք եղէք պատճառք խողիողելոյ Հայ լեզուին : Համարէիք թէ աղքատ և չքաւոր իցէ լեզուն Ասկեղէն մատենագրութեան մերոյ և արկէք զնովաւ ծիրանիս նեխութեան և գրգլեակս աղտեղիս . զօրացուցանել կարծէիք և պնդել զմեղին և զտկար, և արարէք զնաթոյլ, նկուն և չնչին . անզարդ, անշուք և տգեղ էր, և սփռեցէք ի վերայ նորա գարշութիւնս պէս պէս՝ փոխանակ զարդու ծաղկանց . կամէիք տալ նմա թեւս թեւս թուշնոյ, զի ամբարձեալ վերասցի ի բարձրաբերձ բարձունս դիտութեանց, և ետուք նմա թեւս մաշկաթեւս չվջիկանի, որ ոչ կարացին ի վեր ունել զնա : Արդ, դուք որ զառաջինն անցէք զանցէք ըստ օրէնս նու իրականս լեզուին և կոխան ոտից ձերոց արարէք զնոսա, զի՞արդ կարիցէք ոյժմ ստգտանել զաշակերտեալուն ձեր և զկուսակիցս որ զնոյն յանցուած օրինազանցութեան յանցանեն : Դուք որ ածէք հասուցէք զնոսա մինչեւ ցեզերս անդնդոյ՝ զի՞արդ մարթայցէք արգելուլ զնոսա ի դլորմանէ : Միթէ չգիտէի՞ք դուք յանժամ թէ զկայ առնուլ և կասել ի մէջ ճանապարհի անհնարին է այնմ որ ընդ զառ ի թափ ինչ վայր ընթանայց :

Ս. Գ. — Թէ թարգմանութիւնն իմ Տելեմաքայ և բանք ինչ գառնութեան ի պատասխաննոց իմում առ Մ. Կ. գըրգուեալ իցեն զշակառակորդս մեր, չթուին ինձ հաւանութեան : Թարգմանութիւնն իմ, որպէս յայտ արարեալ է իմ ի ձաշակի, փորձ իմն էր իմ առանձինն ի հրահանգս կըրթութեան հնոյ լեզուի մերոյ : Զէր իմ բնաւ գիտաւորութիւն թշնամանելոյ զոք կամ նշաւակելոյ զգործ վաստակոց ոյր և պէտ գրչի . քանզի և ծանօթ իսկ չէին ինձ մատեանքն : Գիտէի միայն թէ գոյ թարգմանութիւն մի Տելեմաքայ զոր իմ չէր առեալ բնաւ ի ձեռին և ոչ առեալ մինչեւ ցայոր . իսկ նախաւորն թարգմանութիւն ամենեւին իսկ անծանօթ էր ինձ, մինչեւ անուն անգամ թարգմանչին : Այն միայն էր ի մտի իմում թէ թարգմանութիւնն այն, կամ, լաւ եւս ասացից, թարգմանութիւնքն որ և պէտ թէ

գոյին, շմարթէին լինել ա՛յնպէս որպէս փափաքէաք մեք ամենեքեան. քան զայս առաւել չունէի ինչ ի մտի: Իսկ վասըն բանից ինչ իմոց որ կոկծեցուցիչք թուին ումանց, որպէս և բարեկամին մերում Ս. Պ. ես ասեմ թէ չկարեն ի կը ու համեմատութեան մտանել ընդ թշնամանլից բանսն հակառակորդին մերոյ որ ա՛յնչափ անհնարինս մոլեգնեալ փըրփրեալ յարձակէր լի սպառնալեօք ի վերայ իմ և հեղյր մաղճ սաստիկ և ժանդ և թոյն ի բերանոյն: Զայդ առնէր նա կարի յանդգնութեամբ և յանիրաւի. յանդգնութեամբ՝ վասն զի չէր նա ձեռնհաս ի քննել և խծրծել ինչ որ ի վեր քան զիւր կարն էր. քանզի յորժամ չգիտացէ ինչ ոք ճշդիւ գտակաւ, շմարթի դատաւոր կալ և քննիչ խուզարկու, և կարծիս ինչ յայտ առնել զայնմանէ: Ասացի և յանիրաւի. քանզի բազում ինչ խոտորնակս և թիւր ըմբոնեալ է ախոյեանն մեր: Անդուր ասեմք մեք՝ թէ նոուէր մէջ ուեսունել ճանուն մի՝ սուր երկայնայէ ի յեւբն՝ ածել իսուն ի խուռան հարուստն յաջ եւ յանեակ յամբուի սորեւ բանակէ զբոց, նա համարի թէ արդարեւ մանուկ առնեմք զնա. լուարուք այժմ՝ զի՞նչ բերէ զայնր զիետ. որովհետեւ մանուկ արարեալ է մեր զնա, բնապէս ծեր եմք եւ զառամեալ, նա՛ դանդաշեմք իսկ. չգիտէ հէքն թէ յորժամ եւթանասնամեայ եւս լինէր, դարձեալ մանուկ կոչելոց էաք զնա: Դարձեալ ուր մեք ընդ հենդն զինեալ ասեմք զնա նախանցու նշարդունեան և տամք առ խաղու շանիս ի յեւս նորա, ստոյդ համարի զիրսն և ուռուցեալ փքացեալ ասէ: արդարեւ նշարդունեան (այսինքն, ինքն Մ. Կ.) ու սոկառուց ահարիս ուիստ ի՞երեւ, մէն շաննոյէ և մէր երկայնայէ սուր ի յեւբն: Ի պատասխանուող իմում առ Մ. Կ. չգտանի ինչ առաւել քան զբանս զայսոսիկ զոր արդարատէր և ուզզամիտ ոք շմարթի անիրաւ համարել և անցեալ ըստ չափ պատշաճի. և եթէ իցեն եւս բանք ինչ սակաւք որ չհնչիցեն բարւոք յականչունորա՝ ծաղու բանք են մանաւանդ քան թշնամանաց. քանզի ընդէմ խառնախօս և անձակ ընծայութեանցն զսրս բերէր նա ի մէջ՝ անհնարին էր ինձ ունել զանցն ի չափու առ ի չարկանել բանս ինչ խա-

զութեթեւս ի կիր։ Իսկ զնորա բանիցն թշնամանաց զոր այնչափ կատաղադոյնս հեղոյր ի վերայ իմ՝ զի՞նչ պարտ իցէ ածել զմուաւ։ զի՞նչ ասել մանաւանդ զվերագրէն ու որէ (Երկրագունդ Դ. տարի, Երես 572, տող 24) որ եգիտ շը-նորհս մտանելոյ զառաջինն ի ծոց արդի հայ մատենագրու-թեան։ Պնդեմք ի վերայ վերագրիդ այդորիկ, զի մին ի փա-ռաց հնարագիւտ հանձարոյ նորա է։ ոչ ոք յառաջ քան զնա մտարերեալ էր արկանել զայն ի կիր։

Մ. Մ. — Թող զդորա անհամեւթիւնսն ի մի կողմն։ մեք ի կարգ ճառիս դարձցուք։ Ես ոչ հաւատամ թէ թարգմա-նութիւնք մեր կամ կարծեցեալ բանք ինչ թշնամանաց ի մերմէ կուսէ և կամ զինչ և պէտ այլ պատճառք գրգռեալ իցեն զհակառակորդս մեր ընդդէմ մեր։ Եթէ իցեն եւս քի-նացեալ գրգռեալ ընդդէմ մեր, լեզուին զի՞նչ մել իցէ զի առ հեծուկս մեր այնչափ անարդեալ տղաւաղիցեն և ընդ տիղմ և ընդ գարշանս զնա ձզիցեն։ Սու լուծել զվրէժ տ-նարգանաց, թէ իցեն երբեք, ընդ մեզ պարտին գոռալ և մարտնչել, և ոչ զեզուն ապականել զի լեզուն ոչ մեր ըս-տացուած է լոկ և ոչ նոցա միայն սեպհատկանութիւն։ այլ ժառանդութիւն է հայրենի և պատուական անդին պարգեւ շնորհեալ ամենեցուն մեզ առ հասարակ։ Սպականել զեզուն ընդ հենգն ախոյենին՝ նման այնմ է յորժամ ի թշնամւոյն յաղթեալ պարաեալ՝ զիւր հանդերձն ոք պատառիցէ և կամ զգէնս իւր ընդ գետին հարեալ խորտակիցէ։ Ես այլ իմն գտանեմ պատճառս յամառութեանն նոցա ի գնալ խո-տորնակս և հակառակ ամենայն օրինաց և ոգւոյ լեզուին։ Տղիտութիւն նոցա ճշգրիտ կանոնաց դպրութեան և ան-հմտութիւնն հնարագիւտ ճարպար արուեստի և ազնուա-կան նուրբ ճաշակի մերոյ բարձրագոյն հին մատենագրու-թեան՝ չտան նոցա թոյլ։

Ա. Պ. — Այլք ասիցեն։ ու թայլադրէն։

Մ. Մ. — Թող զկատակսդ. — ասացաք թէ չտան նոցա թոյլ ընտրել որոշել զյուին ի լաւէն, զողեղն ի շքեղն և զլուրթն ընկեցիկ ի հարագատէն։ Զէ ինչ դուարին բիւրա-

պատիկ ընծայութեամբք հաստատել զոր առեմս . բայց քան .
զի չէ մեր ժամանակ պարապոյ բազում , ձեզ հնարս հայ-
թայթանաց զկարի պարզ և զկարի մեկնակ յանդիմոն ա-
րարից , և հասու լինիցիք ճշմարտութեան : Դիցուք գրես-
ցուք թէ յակմիք ուրեք դէպ լինիցի գտանել ձեզ ընդ ումանս
ի նոցանէ : Յորժամ մեղմով իմն մատուցեալ ասիցէք թէ
առարկայ , պարագայ , բաղադրաննիւն , բաղդադրաննիւն , շրուա-
կունիւն , պարուաւուննիւն , և սորբադրաննիւն , զորս զուք առ
չքիստանս հարազատ և ընտիր համարիք , խորթ են և տղեղ
և յերիւրեալ ըստ օրինաց լեզուի օտարի , անդէն տեսանի-
ցէք զնոսս զարմացեալս ունկն գնել բայցու բերանով իրբեւ
թէ նորանշան և նորալուր ինչ լիցեն . և եթէ ասիցէք թէ
անուանքդ և վերադիրքդ հակացաննիւն , հակերեւոյն , արտա-
դրունիւն , գերակշռունիւն , ներդաշնակունիւն , ներածունիւն , վեր-
ադրունիւն , ներհուն , ներհուն , ներիւր , ներոյժ (վեցամսեայ
մանուկ Ե. ի (*)) , գերուանի , վերծանող , այլովքն հանդերձ , չեն
ընտիր և ոչ իսկ հայերէն համարելի , ընդ երեսս հայիցին մի-
մեանց ապշեալք . իսկ եթէ յառաջ եւս մատուցեալ և յաստի-
ճանէ յաստիճան ի վեր ելեալ զխորթութիւն անուանցդ ներ-
բուն , հրաշտ , որիէ (հանդերձ որդւովք եւ թոռամբք .) ապացոյց ,
իսուար , +առակածէ , ար հ . դնիցէք առաջի նոցա , ուսս ի վեր
ամբարձցէն՝ յայտ իմն արարեալ թէ չկարեն որոշել զդոսա
ի բուն հարազատ հայ անուանց . և եթէ ի բարձրագոյն եւս
աստիճան ամբարձեալ ուստուցանիցէք նոցա թէ բարեբասր ,
գոյանան , գոյանէ , գոյանէ , իւլանէ . . . որ պարզ են և գեղե-
ցիկ իսկ երեւին , գարձեալ խորթ են և հետի յազնուական
ճաշակէ և յօրինաց և յոգույ անափ լեզուին , տփ ի բերան՝
լինիցին և թերեւս մեղմ գնիցեն մեզ ի միտս իւրեանց թէ
զամենացն զոյս և զստացուածս լեզուին խոտեմք և ի բաց
ընկենումք , ի մի բան , թէ ալքատացուցանեմք զլեզուն : —
Զի՞ եւս յերկարեցից զբանս . մատուցեն մեզ տողս ինչ սա .

կաւս, տասն կամ առաւել, և ասացուք ցնոսա թէ ի մերոց ոք գրեալ իցէ զնոսա, թէ ի նոցանէ ոմն : (*)

Ցայդմ ամենայնէ որ ասացաւ՝ յայտէ թէ որ ինչ խոտանէ առ մեզ և խորթ՝ ընտիր և հարազատ համարի առ նոսա, և զոր մեք տղեղ և անշուք ասեմք՝ նոքա փայլուն եւ գեղեցիկ հաջուկն : Արդ, ուսաի՞ իցէ այլակերպութիւնդ այդ, կարծեաց և ձաշակի : Միթէ, որպէս սովորութիւն է ասել այժմ, խտիր ինչ հոգեխօսակա՞ն (psychologique) է ընդ մեզ և ընդ նսաս, կամ ուղեղն մեր ա'յլ ազգ քան զնոցայն յարդարեալ իցէ և ջիրք այլագոյն լսուտեալ . կամ միթէ մե՞զ միայն պարգեւեալ իցին չնորհք ի վերուստ ճանաչելոյ զլան և զհարազատ, և նոցա՝ ոչ . — քու լիցի : Պատճառ այն է՝ զի մեք զընարեւագոյն մատենագրովք միայն գատեք միշտ . տքնիմք, որոճամք ընդ երկար և զանխտոն և զանապակ հիւթն քամեմք առնումք ի նոցանէ. մինչդեռ հակառակորդք մեր խառն ի խուռն վարին, զամենայն մատենագրուստ համարին, և որ ինչ գտանի առ նսա՝ ընդունին իրեւ հարազատ գոյս լեզուին . չիք ինչ որ յոռի իցէ վասն նոցա :

(Մատուացի յառաջ)

Պ. թ.



*) Հրազդան ոմն անուն նմանեցուցանէր երբեմն զո՞ճ մեր յԱրեւեկիք լը-ըրագրի (թ. 1148, 31 Հոկտեմբեր, 1887) սպայ Նինիւց զո՞ր վաճառեն Գը-րեսոյք առ խելք կամքին, ի Գարաքեց, աղաղակերով Անբուն Բոդետէ Քու-թէ : Արդ որ այնապի հայերնագեւա զանձն համարի և խոսանվան եւս լինի՝ թէ աշակերտեալ է արսնց առագաց որ լի են գիտութեամբ մինչեւ գդարշապարս ստից իւրեանց, հրաւերեմք զնա, առ ի փորձել զմեզ, առա-գեկ հատուած մի անանուն առ խեամակալութիւնն ձաշակի . և զի մի՛ տացէ մեզ ծանօթա թէ իւր է հատուածն, թող առաքեսցէ զայն ի ձեռն առան միզ մներմի իւրոյ և կամ այլը, ո և պէս միջնորդի, որպէս իւր կամք իցին : Խոսանագր նմու թէ չեւ երից ամնոյ լրացեալ՝ խելամուտ լինիցի թէ Նինիւց սպի իւրն է և ոչ մերն, յորժամ հատուածն իւր ըն-կեսի ի գեզս անդք հատուածոց գրացաց բազմաց որ հետամուտ են անցա-նել ի կարդ այնոցիկ որ գրենն ի ձաշակի :

ՓՈՐՁ

ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ և ԳԱՂԻԵՐԵՆԵԼ

ԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆ

Ո՞րչափ աղքատք կան ի մոռացօնս . քանի՛ք կան մնան առանց օգնութեան և ձեռնատուութեան : Մոռացօնք՝ որ այնու մնաւանդ արժանի են ողբաց , զի են կամաւ և գիտութեամք մեծատանց , և վասն այնորիկ իսկ արժանի պատժոց և պատուհասից : Մեկնեցից զար ասացիս : Քանի՛ բեւրք աղքատաց են որ հասեալ կան ի յետին տագնապ , և զորս ոչ ոք խորհի ափոսիել , զի չիք որ գիտիցէ զնասա , և ոչ որ կամիցի գիտել . Եթէ էր ոք տեղեամի կարօտութեան նոցա , ակամայ իսկ առնէր նոցա , եթէ ոչ սպարմութիւնս ինչ , գէթ սփոփանս իմն առ մարդասիրութեատ : Եթէ տեսանէսք զաղէտս նոցա , թերեւս կորանայաք , ընդ գետին մտանէաք զի յայնշափ զեղիսութեան կամք , գրգիմք , փափկանամք . մեղադիր լինէաք անձանց վասն մերոց անհանձար ծախուց , և յիրաւի մեղս անձանց համարէաք զայն : Եւ զի չեմք գիտակ կարօտութեան նոցա , և չկամիմք իսկ գիտել , նա ի բաց իսկ տանիմք ի մտաց , համարիմք մոռացօնս առնելով աղատ լինել ի խղճէ մտաց , և ո՞րչափ և անհնարին իցեն աղէտք նոցա , կամք մնամք յանզգայութեան :

Ո՞րչափ ճշմարիտ աղքատք են զորս մերժեմք , որպէս թէ չիցեն այնպիսիք : Չառնումք , նա չկամիմք իսկ առնուլ յանձն աշխատութիւն և ջան հասանել ի վերայ՝ թէ իցեն արդարեւ ի տառապանս : Ո՞րչափ աղքատք են որոց հառաչանք առ տկարութեանն չհասանեն յականջս մեր , և որոց ի հուան երթալ չկամիմք , զի մի զհեծութիւն նոցա լըսիցիմք : Ո՞րչափ տնանկք թողեալք լքեալք . ո՞րչափ վշտահարք ի բանտս . ո՞րչափ հաշեալք մաշեալք յաղքատանոցս և

BIENFAISANCE

Combien de pauvres sont oubliés ! Combien demeurent sans secours et sans assistance ! Oubli d'autant plus déplorable, que , de la part des riches, il est volontaire, et par conséquent criminel. Je m'explique : combien de malheureux réduits aux dernières rigueurs de la pauvreté , et que l'on ne soulage pas , parce qu'on ne les connaît pas, et qu'on ne veut pas les connaître ! Si l'on savait l'extrémité de leurs besoins , on aurait pour eux , malgré soi , sinon de la charité , au moins de l'humanité ! A la vue de leur misère , on rougirait de ses excès , on aurait honte de ses délicatesses , on se reprocherait ses folles dépenses , et l'on s'en ferait avec raison des crimes ; mais parce qu'on ignore ce qu'ils souffrent , parce qu'on ne veut pas s'en instruire, parce qu'on les éloigne de sa présence, on croit en être quitte en les oubliant ; et quelque extrêmes que soient leurs maux , on y devient insensible.

Combien de véritables pauvres , que l'on rebute comme s'ils ne l'étaient pas , sans qu'on se donne et qu'on veuille se donner la peine de discerner s'ils le sont en effet ! Combien de pauvres dont les gémissements sont trop faibles pour venir jusqu' à nous , et dont on ne veut pas s'approcher pour se mettre en devoir de les écouter ! Combien de pauvres abandonnés ! Combien de désolés dans les prisons ! Combien de languissants dans les hôpitaux ! Combien de honteux dans les familles particulières . Parmi ceux qu'on connaît pour pauvres , et dont on ne peut ni ignorer ni même oublier le dououreux état , combien sont négligés ! Combien sont durement traités ! Combien manquent de tout , pendant que le riche est dans l'abondance , dans le luxe , dans les délices . S'il n'y avait point de jugement dernier , voilà ce que l'on pourrait ap-

յուրկանոցս . ո՞րքան կորացեալք ամօթալիցք ի տունս տունըս : Են եւս ոչ սակաւք որոց զիտակ եմք աղքատութեանն , նա չկարեմք իսկ չգիտել կամ մոռանալ զկեանսն արժանի ողբոց . բայց և այնովէս թողումք լքանեմք զնոսա , և կամ խստիւ գնամք ընդ նոսա : Քանի՛ք զրկեալ են ի պիտոյից կարի իսկ կարեւորաց , մինչդեռ մեծատունքս վայելեմք յառատութեան և ի յղիութեան , ի զեղխութեանև յանհնարին փափկութեան : Եթէ չիք օր դատաստանի , ասկա յիրաւի է ասել՝ թէ Աստուած հաճի իմն և խնդայ ընդ տառապանս աղքատին տուայտելոյ ի խստութենէ և յանագործունութենէ մեծատան :

ՊՈՒՐՏԱԿԱՐԻ


ԱՅԼ

1. Օր նորոյ թագաւորութեան՝ օր է ապաշնորհաց :
 2. Կեղծաւորութիւն հարկ իմն է մեծարանաց զոր զեղխութիւն մատուցանէ առաքինութեան :
 3. Մերժումն գովութեանց փափաք է ընդունելոյ զնոսա երկիցս անգամ :
 4. Խւրաքանչիւր ոք տրտնջէ զուշոյ յիշատակի իւրոյ , բայց ոչ ոք զմոտաց :
 5. Ստոյգ պայման ի խարս անկանելոյ՝ է կարծել զանձնէ թէ խորագէտ քան զայլս իցէ :
 6. Կոիւք չաեւեն ընդ երկար , եթէ ի միոջէ կուսէ միայն իցեն յանցանքն :
- ***


peler le scandale de la Providence , la patience des pauvres outragés par la dureté et par l'insensibilité des riches .

BOURDALOUE

Պուրտալու (1632—1704) ծնեալ ի Պուրժ , եմուտ կանուխ ի Կարդ անդը Յիսուսհանց , և եղեւ մին յարանց նշանաւորաց ընկերութեանն Յետ ժամանակս ինչ քարոզելց ի գաւառս , կոչեցաւ յաւագաց անտի իւրց ի Բարիզ , և եգիստ յաջողութիւն մեծ յարքունիս , ուր ոչ յագեին յունկն գնելց նմա : Ի ժամանակին զի յեսս կոչեցաւ հրովարտակն նանդի , առաքեցաւ . Պուրտալու ի Լանկուոր Լուսաւորիլ գիոզպականս , և դարձեալ գտանէ յաջողութիւն ի դժուարին պաշտաման անդ : Յարդին մանաւանդ ճառք նորա զջարչարանց , զՅուրութենէ , զՅզութենէ , զՄիրյն Աստուծոյ , ոյլովքն հանդերձ :



1. Le jour d'un nouveau règne est le jour des ingrats.
2. L'hypocrisie est un hommage que le vice rend à la vertu .
3. Le refus de la louange est un désir d'être loué deux fois .
4. Tout le monde se plaint de sa mémoire et personne de son jugement .
5. Le vrai moyeu d'être trompé , c'est de se croire plus fin que les autres .
6. Les querelles ne dureraien pas long-temps , si le tort n'était que d'un seul côté .



Ա. Գ. Ա. Բ Ա. Կ

Ագարակ'կ . յայս անուն միայն հունձք և պարտէզք ,
Տըւարածական կեանք , ջանասէք հովիւք հեզք ,
Պարգեւք դարուն ոսկւոյ , որոյ պատկեր սիրուն ,
Քաղցր էր յոյժ մանկութեանս , կենաց ոսկի դարուն ,
Զարթուցանեն յիս բեւր ապաշաւ խանդակաթ :
Եկայք , մըշակք , թըռչնոց ձերոց զերդ լրսեմ արդ .
Լըսեմ շաշիւն ասյից որ ձբգեն լիութիւն ,
Ծեծօղ գաւաղանաց դաշնակաւոր գանգիւն .
Պընեցէք զագարակն , այլ մի՛ լնաւ խոլ ծախիւք
Դարձուցանէք զայն վայր յագարան մեծաշուք :
Երքեղ է ագարակն յոճ իւր ի զարդուց մերկ ,
Առ պարտիզիւ է նու որպէս հովուական երդ
Է , եթէ կըշուեսցուք , առ վիպասան երդով ,
Որ գործոց դիւցազանց է համակ ջատագով .
Օ՛ն , յանո՛ւն դից դաշտաց , զեղլսութիւն անպատկառ
Այնո՞ւ համեստ բնակութեան եղիցի միշտ օտար .
Մի ծածկէք , ո՛ մըշակք , լղէլընձան և զմառան ,
Մին կըթոց , մեւսն հընձոց ինձ սիրելի դարան ,
Թող հեծանոց , նըքոյր ուր ցորեան ոսկեզոյն
Ոսաստեալ ընդ յարդի՝ զատուցեալ կայ ուրոյն ,
Տափան , սայլակ և այլ կազմաձք մըշակութեան
Առանց ամաչելոյ կացցեն ինձ յանդիման .
Ոնասունք մանաւանդ , որոց պատկեր շարժուն
Ներքոյ , արտաքոյ տայ արտին կենդանութիւն :
Զէ աստ ամարաստուն ամարանից սին զարդ ,
Վայելչութիւն անշունչ , պերձութիւն տարապարտ .
Բնաւն է կենդանի , բնաւն տատ չէն յորմունս
Յայսոփիկ , ընդ յարկօքու Հաւուց երամք յանհունս
Ե՛ւ բարուք և՛ ձայնիւք իւրեանց բազմապիսիք .
Ընկերհաշտութիւն , ազգ , տէրութիւն , ընտանիք ,
Ընդ վիմօք , աղիւսովք , յարդիւք յարկաց զօղեալ ,

Զբարուց իւրեանց զբաղել տան , խաղուն զուարձանալ :
Գլուխ նոցա աքաղաղ , հայր , հոմանի , իշխան .
Արքայ առանց սաստի , կայսր առանց մեղկութեան .
Թեւաւոր կանանւոյն իւրում տանի հոգ մեծ .
Յիրաւունս քաջութեան և գեղոյն իւրոյ յեց ,
Քաջցրութեամբ հրամայէ , և պերձութեամբ գըգուէ .
Եւ զի գոգ հեշտանաց վասըն նա եղեալ է ,
Եւ ի սակա իշխելոյ և ի փառաց պարծանս :
Շամշի , կըռուի , յաղթէ , և երդէ զիւր յաղթանս :
Զի՛ հեշտ է տեսանել ըզինաղ հաւուց և զիրիւ ,
Ըզչեռ և ըզտուփանս , կերակրելն իսկ հատիւ :
Կողով իւր ի ձեռին կին տընտես հանճարեղ
Այն ինչ գայ երեւել , թեթեւաթուիչն այն ցեղ
Յաշտարակաց բարձուէն , և տանեացն ի քըւոց
Խոյանայ յանկարծ իմն իբրեւ մըրկեալ բոց :
Գունդ մի ժիտ բակ առեալ ըզկանամբըն խըռնի ,
Այլք քըշեալ միշտ ի բաց , և միշտ դարձեալ անտի
Պաշարեն ըզկողովն , մինչեւ յափոյն անգամ ,
Հացկատակքն յանդըգունք , կորգել ըզհատըն գան :
Օ՛ն , հոգ տար , պաշտպանեա զընտանին քո զայս ցեղ .
Լիցի առողջ դադարն , այլ ոչ երբեք շըքեղ :
Զի՞ պիտոյ են նսցա շըքեղաշուք հաւուոց ,
Աւազան մարմարեայ , և վանդակ ոսկեզօծ .
Հատ մի լոկ կորեկան է նոցա լաւագոյն :
Լափօնթէն ասաց զայս , ճշմարիտն իմաստուն :
Լափօնթէն , քեզ վայել է լինել յայս տեղիս ,
Յաջող երդիչ բարուց գտու աստ լաւ եւս ազդիս :
Սիրամարդ որ սէգն է պարզել զիւր ծիածան ,
Գուռոզն հընդիկ հաւու պերձութիւն ե'ւս անբան ,
Յամօթ մեր ըզքոր գրիչ պայծառ գործել մարթէր :
Աստ զաղաւնեացդ երկոց տեսանէիր զպատկեր .
Եւ աքաղաղք երկու քինու եկեալք ի վէգ :
Տային տսել քեզ . « Մէ՛ր , քեւ Տրովա կորեաւ հէգ : »

ԳԱՅԼ ԴԱՏԱԽԱՋ ԶԱՂՈՒԵՍԻ ՅԱՏԵՆԻ ԿԱՊԻՒ

Կողոպտեցոյ , ասէր , գայլ մի :
 Դրացի նորս ալուէս մի յոյժ չարաճընի ,
 իբրեւ գո՞զ լեալ դատափետ , ածաւ յատեան
 Առաջի՛ կապկին : Խօսել առնոյր հրաման ,
 Ոչ խօսնակօք , այլ անցնի՛ւր կողմն առանձին :
 Սակայն քան զայս ի դըժուարին ,
 Որչափ յիշէր կապկին , ի դատ
 Թամիս (*) անգամ չեղեւ աշխատ :

Ի բեմին իւրում ի քիրան եմուտ իշխանն իրաւարար :
 Իբրեւ եղեն վէճ և պայքար ,
 Պատասխանիք , աղմուկ , մրերիկ ,
 Դատաւորն երկոցունց եւս ըզչարութիւն ուսեալ քաջիկ ,
 Ասէ ցերկուսն . «Ըզձեզ գիտեմ ես ի վաղոց իսկ սիրելիք .
 Ե՛ւ դու ե՛ւ նա զպատշաճ տուգանսըն հատուսչիք .
 Դու , գայլ եղբայր , պահանջես զոր չէ ուրուք հանեալ
 ի քէն .

Եւ դու , աղուէս եղբայր , առեր զայն ապաքէն :
 Դատաւորն ասէր ընդ միտքս իւր հարկաւ .
 Բզվատշուէրն , թէ և յախուռն , դատապարտել չէ անիրաւ :

Լաճօնքին

Ա . Մ . Գ .



ԿԱՐՔ ԵՒ ՃԱՆԱ

Ընդ զառ ի վեր ուրեմն աւագուտ , դըժուարին ,
 Եւ համակ արեգդէմ ,
 Երիվարք վեց ուժեղք ելանէին կառօք :

(*) Դիք դատաստանի կամ արդարութեան :

Կանայք, միանձն, ծերք, ամենեքին իջին.

Անդրուարն էր քըրտնեալ, թառէր, և սկարտասեալ:
Ճանձ մի յանկարծ եկեալ մերձենայ ի ձխանն,

Համարի տալ ոգի նոցա բըզզմամբ իւրով.

Մերթ ըզմին խայթէն նա, մերթ ըզմեւսն, և կարծէ
Եթէ ինքն է որ տայ խաղալ մենքենային.

Նստի՛ քեղլոյն վերայ, ի քիթ կառավարին:

Այն ինչ տեսանէ նա ըզկառսըն զի խաղան,
Եւ զորեարն զի գընան,

Անձին իւրում միայն ընծայէ նա ըզփառսն:

Գընայ, գայ շութափէ, թու՛ իմըն թէ իցէ
Ճակատայարդար ոմն որ այսր անդր արշաւեալ՝
Մըլէ ըզզօրսն յառաջ, ճեպէ ըզյաղթութիւնն:
Ճանձն ի ժամուն յայնմիկ հասարակաց կարեաց
Քանքատի թէ է միայն, նըմա եւեթ է փոյթ,
Անդրուարին օգնող չիք ոք այլ բընաւին:

Միանձն ասէ զիւր ժամն

Օգտեալ ի պարապայն, և կին մի կայ երգէ.

(Ո.րդարեւ ժամանակ էր մըրմընջելց երգու.)

Տիկին մեր ճանձ երթայ երգել յունկըն նոցա,

Եւ այլ եւս նոյնգունակ առնէ բեւր խաղալիս :

Յետ բազում ճըզնութեանց կառքն հասանեն ի դարն:

« Օ՞ն, ոգի առցուք արդ, » ասէ ճանձ մեր յայնժամ.

« Այնչափ ինչ արարի, զի ել որեարն ի դիւր .

Աղէ, տեարք երիվարք, հասուռաջիք ինձ զիմ վարձ : »


Այսպէս և ոչ սակաւ մարդիկ փութան ճեպին,

Խառնեն զանձինս ի գործ ,

Կարծեն թէ ամենայն ուրեք են կարեւոր .

Այլ ամենայն ուրեք են տաղտուկք, արժանիք

Արտաքսելց ի դուրս :



ԳԻՏԱԿԱՆ

ՀՆԹԱՑՔ ԵՒ ՑԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԽՈՍՈՒԹԵԱՆ

Ի ՎԱՂՈՒՅ ԺԱՄԱՆԱԿԱՅ ԱՆՏԻ ՄԻՆՉԵՒ ՑԱԿՈՒՐՄ ՄԵՐ :

Պ.

Զնոյն է տեսանել, եղուկ, ի գէպս հիւանդութեանց բազմաց. զնոյն ի դարմանման ժանտատենդի ի ձեռն անհամար գեղոց կարի յոյժ գովելոց ի բուժումն ախտին. զնոյն և ի հիւանդութիւնս մրտի մանաւանդ, որոց այնպէս զմի օրինակ տանին դարման յամաց ինչ հետէ, ուր հարկ իսկ է տալ գեղս դարմանոյ հակառակծ ամենեւեին ըստ պահանջելոյ պէսպէս հանդամանաց ախտին, որպէս ցուցանէ մասնամանը ուսումն յաղագս պաշտամանց գործարանիդ. (արտի¹) Զնոյն է տեսանել և ի դասական տածման ախտին որ կոչի տապ թալանթի ներքնոյ (péritonite). «Դարման ախտիս այսորիկ, » անէ վարդպապետն Նիյեմեյէր, «այսպիսի ինչ էր. մեռանէին ախտանցեալք, և ոչ ոքէր որ հարցանէր թէ գոյին բժշկութիւնք. Եթէ ի զնին արկանիցեն զմեռեալ այնորիկ որ զնոյն ախտ ջերացեալ էր և դարմանեալ ըստ սովորութեան, գացեն զսիրտ և զերակս նորա այնպէս իմն թափուր յարենէ, մինչեւ համարել զմեռեալն ի դարմանոյ բըժշկութեան աննշացեալ, և ոչ յախտէ անտի որ զնայն հարկանէր.» Քանի՛ հիւանդք իցեն, զոհք գեղաստութեանց ինչ ազգոյ կարծեցելոց, զոր տակաւին չիշխեն բժիշկք փոփոխել, այնու զի չեն խելամուտ այլակերպ դեղաստուու-

թեանց , զի զօգտակարն ընդ վլասսակարին փոխանակել հը-նարիցին :

Այլ , որպէս ասացաք ի վեր անդ , յառաջադիմութիւնք բնախօսութեան մուծին զբժշկութիւն ի նոր իմն ճանապարհ : Ի շնորհս օգնութեանց զոր նպաստ եղեն գիտութիւնք փորձականք՝ ճշգիւ գոտակաւ որպէս յարձանագրի գրուշեցան ախտաւոր երեւոյթք հիւանդութեանց և ազգեցութիւնք բժշկական դեղոց , և բնախօսութիւն ուսոյց մեկնել զնոսա ըստ իրացն բնութեան :

Առաջնորդ կալեալ մեզ զօրէնս բնախօսութեան՝ ջանաս-ցուք մեկնել զերեւոյթս հիւանդութեանց և զագրեցութիւնս դեղոց՝ այս ինչ է զօր եղաքն առաջի , և զորոյ երթիցուք զհետ հանապազ ի մատենի աստ մերում (*) : Ի խոյզ և ի քնին արկեալ որոնեացուք մանաւանդ զպատճառս իրաց . ծանօթ-ութիւն պատճառաց տայ մեզ արդարեւ ոչ միայն յաջողել ի գործ բուժելոյ հիւանդութեանց , այլ և զգոյշ լինել ան-ձանց ի հարուածոց նոցա :

Արդարեւ չիք երկմտել թէ տածութիւն , թէ պէտ տ-պաստան ի գործակցութիւն բնախօսութեան , արուեստ ինչ է անստոյգ տակաւին . այլ գեռ նո՞ր ուսեալ ի հաստատուն գիտութեանց՝ արկանէ ի կիր բժշկութիւն զհայթայթանս հե-ապօտութեան նոցա : Ոչ եւս շատանան բժիշկք զտացածին դարմանովք՝ թէ գելս հիւանդաց տայցեն զննելով եւեթ զթնդիւն երակաց նոցա . այլ արձանագրեն զշարժումն ըն-չերակաց ի ձեռն առանձինն գործեաց . ուսեալ ի միտ առ-նուն զստոյգ աստիճան ջերմութեան մարմնոյ ի ձեռն ջեր-մաշափի , լուծանեն զհանգամանս հիւթոց որ արտաքս ի մարմնոյ հոսիցին , մանր միտ եղեալ քննեն բարախմամբ ձե-ռաց և ունկնդրութեամբ զամենայն որ ինչ անցանիցէ ի խորս կազմածոյ մարդկեցէն մարմնոյ , և այնպէս յաճախ իմն որոշեն մեծաւ ճշգութեամբ զրնութիւն և զիայանս հիւան-դութեանց : Ոչ եւս շատանայ բժիշկ ոք գիտելով եւեթ ,

[*] Անուն մատենին զօր յիշէ աստ յօրինիչն , կիւսթավլ լը պօն , է սոս . ԿԵԱՆՅ . — Բնախօսութեան մոբդոց :

որպէս երբեմն , թէ հիւանդ իցեն ականջք , աչք , թռքք կամ սիրտ . կամի , որպէս պարտէ , խելամուտ լինել թէ ո՛ր այն մասունք գործարանացդ իցեն տկարացեալք . և յորժամ , ի ձեռն աղդոյ հնարից հետազոտութեան , կամիցի առնուլ ի միտ զագեցութիւնս դեղոց և զընթացս հիւանդութեանց , առնու ի միտ յաճախս այնպէս իմն ճշդութեամբ , որպէս փիւսկեան ոք ճարտար լուծեալ մեկնիցէ մենքենական գործեօք զընթացս երեւութիւ իրիք : Ի ժամանակի յորում թերակատար ինչ տեղեկութիւն եւեթ էր պաշտամանց գործարանաց մարմնոյ , և չէր եւս ի միջի ճարտարութիւն ճանաչելոյ ախտից փոխ առեալ ի ճշգրիտ գիտութեանց , արուեստ բուժելոյ կայր մնայր ի տիս խակութեան :

Դ.

Կրկնեցաք ստէպ թէ որ բնալսօս ոք իցէ՝ պարտի զի ունիցի իւր առաջնորդ գիւրդ եւեթ և զզննութիւն : Այլ մարթիցի՞ առել զի գիտութիւն չիցէ այլ ինչ՝ թէ ոչ կոյտ մի իրաց ըստ դիպաց ժողովելոց . — ո՛չ բնաւ : Ամենայն իրք որ լինին՝ տարերք նիւթոյ են լոկ որովք յիշատակարան ինչ կանգնիցէ այր ճարտարապետ : Ամենայն իրք որ գործին՝ ածեն զմեղ ի ծանօթութիւն ընդհանրական ինչ օրինաց որ այլափոխէ զգիտութիւնս և առաջնորդ մարդոյ յարգասիս մեծամեծս լինի : Առ ի մէջ բերել ընծայութիւնս բազումս վասն որոց ասացան՝ շատ իսկ լիցի անցանել ընդ պատմութիւն գիւտոց գիտութեան որք եկին ի լոյս ի դարէ հետէ : Զոր օրինակ , ուսումն քիմիական (chimie) նորոգեցաւ ի ձեռն սկզբանց անեղծութեան նիւթոց . ըստ նմին օրինակի , սկզբունք անեղծութեան զօրութեանց յայլ կերպ փոփոխեցին զհանդամանո փիւսկեան գիտութեան , որպէս փոփոխեն զարդիս և զհանդամանս բնախօսութեան : Անեղծ են զօրութիւնք զօրէն նիւթոց . այլափոխին զօրութիւնք , այլ ոչ երգեք գնան ի կորուստ : Այրեսջիր ի հուր պատափիկ մի թղթոյ . ապա զգագն որ անտի արձակիցի՝ ամիսի եա , առ

և զմացորդ այրեցելոյն զմոխիրն , և գտցես՝ անդրէն կշռով զնոյն չափ ծանրութեան թպթոյն զոր այրեցեր : Անեղծ է նիւթ ամենեւին , և ամենայն զօրութիւնք ազգականք որ ի ձեռն մարդոյ գործիցին՝ այլափոխեն զնա , այլ ոչ զօրեն փոփոխել զէութիւն նորա : Նոյն տարերք նիւթոյ են որք կազմեցին զբնակիչս երկրագնդի մերոյ անդստին ի ծագմանէ անտի նոցա . նոքին իսկ սուրան յածին յանջրպետութեան այլափոխ յայլմէ շրջեալ անդադար , և կան մնան անեղծականք ընդ եղծական կերպարաննօք :

Նոյն բանք են և զօրութեանց զլուսոյ , տսեմ , և զջերմութենէ , զչարժմանէ և զելեկտրականութենէ , և զայլոց նոյնալիսեաց . փոփոխեն սոքա ցանկ զբնութիւն՝ առանց կորուսանելոյ ինչ ի գործօն զօրութենէ իւրեանց :

Տուր անկանել մարմոյ իմիք ծանու ի բարձուէ . որպէս յորժամ զնդակ մի կապարեայ հոսիցի յերկիր , ընդ հոսելն անդէն կասիցի ի շարժմանէն որ հոսէրն զնա ի վայր , այլ ջեռնուցու իսկ և իսկ : Շարժումնն որ կորիցէ առ աչօք դառնայ արգեամբք ի ջերմութիւն . զոր թէ ամիտիցես՝ նովին ջերմութեամբ մարթիցի անդրէն վերացուցանել զգընդակն ճշգրտիւ ի բարձրութիւն անդր ուստի անկաւն . Ապա քանիօնութիւն ջերմութեանն զոր ծնուցանիցէ բախիւն գնդակին՝ գտցի ճշդիւ հաւասար քանիօնութեան շարժմանն կորուսելոյ : Եթէ կասիցի երկիր յընթացից իւրոց , ջերմութիւնն որ ծնանիցի ի շարժմանն դադարելոյ՝ բաւական լիցի դարձուցանել զնա ի շոգի : Զիք ինչ որ մեռանիցի ի բնութեան : Անեղծ իւրեւ զնիւթ՝ զօրութիւնք կան մնան յաւիտենից :

Ապաքէն չմարթի այլազգ հասանել ի գիւտ անդր ընդհանրական օրինաց որովք գնան և յորդեն տմենայն գիսութիւնք , եթէ ոչ զննութեամբ իրաց գործելոց . այլ առ ի տալ հատանել լուսոյ յօրինաց անտի՝ պարտ է ունել զգետութիւն մեկնելոյ զնոսա : Որ զնիչն է պարզ մաօք՝ ոչ ինչ անդր քան զիրս տեսանել զօրիցէ , և զօդ որ կցէն զնոսա

ընդ միմեանս՝ խոյս ի նմանէ տացէ . զննիչ ճարտարամիտ մկան ի հետազօտութիւնս ընդհանրական օրինաց , որոց հըպատակ կան իրք որ գործին :

Մարդ որ ետես զառաջինն զվերանալ խփան սանի միոյ որ էր լի ջրով եռացելով՝ չառնոյր ի միտ թէ խորին խելամտութիւն երեւութիւն այնորիկ առաջնորդելոց էր ի գիւտ հնարելոյ չոգեշարժ մենքենայի : Զննիչն այն որում դէպ լոկ ետ գիտել՝ թէ բեկոր մի ելեկտրիոնի ձգէ յինքն զմանր մանր ինչ մարմինս , չածէր ինչ զմտաւ՝ թէ ընդ ձեռամբ իւրով կայր զօրութիւնն այն սքանչելի , անուանեալ ելեկտրականորիւն , որ զխորհուրդս մարդոյ տանելոց էր առ յապայս երկրէ յերկիր ըստ արագութեան լուսոյ :

Բիւրուց հազարաց մարդկան դիտեալ էր ապաքէն ի տաճարի զյամբ ճօճումն կանթեղաց կախելոց ի բարձուէ , և ոչ ինչ ուսեալ անտի . եկն այր ոմն մոտախոհ , և յերեւութէ անտի որում ոչ դնէ միտ ոք ի ռամկաց՝ ած ի մէջ զմին ի կարի զարմանալի գիւտոց փիւսկեան գիտութեան արդեաց , և այնու եցոյց որ ինչ գոյ խտիր ընդ այն որ գիտէր եւեթ կալ ի զնին իրաց գործելոց , և ընդ այրն փիլիսոփոս որ եղիտ զօրէնս վարիչ համօրէն իրաց :

Կիւրավ Լը պօն

8. Գ.

ՏԻԵԶԵՐՔ

Երկինք պատմեն զփառս Աստուծոյ .

ՍԱՂ . ՖԲ . 2 :

Իցէ՞ ինչ որ իրեւ խօսուն քերանով զամենազօր զօրութենէ արարչին ճառիցէ , որպէս մեծասքանչն երկինք իւրով շքեղն վայելչութեամբ . յիրաւի է ասել մարդարկին՝ թէ յերկինք պատմեն զփառս Աստուծոյ , և զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն : » Զի ո՞ ոք որ մարդ ի մար-

դկանէ իցէ՝ մարթիցի պատմել զանապատումն , ճառել զանձառէն , և թէ զիա՛րդ և որպիսի՛ զօրութիւնն ամենարար իցէ՝ յայտ առնել , Ամսարձ զաշս քո ի վեր և հայեսջիր յերկինս ի գիշերի , յորժամ զարդարիցին երկինք մեծապայծառ ջահիւք . այլ որ ինչ երեւին աչաց՝ այն չէ ինչ առ այնու անբաւ զարմանալեօք զորի ի յայտ ածէ զննութիւն գիտնական ի ձեռն հեռագէտն գործոյ : Գիտութիւն մեծազօր պարզէ առաջի մարդոյ հանապազ սքանչելիս մեծամեծու , և ի վեր հանէ զանհնարին խորս իմաստութեան Աստուծոյ , ընդ որս չէ հնար թէ միտք թափ անցանել զօրիցեն . ծո՛վէ անհուն համատարած , ընդ որ նաւարկել չէ մարթ մտաց մարդկան :

Սյլ գիտութիւն ոչ դադարէ , չառնու զկայ . խորոց ի խորս լեալ խորասոյզ պնդի գչետ զանծանօթին . գուն մեծազօր գործէ զօրհանապազ առ ի լինել խելամուտ գաղտնեաց էից գոյացելոց և օրինաց յաւիտենից . խիւարկեալ որոնէ զծոց երկրի , խուզէ զմարին խորս յատակաց անդընդոցն ծովուց , զարեգակունս որ ի հաստատութեան անդ երկնից՝ արկանէ ի զնին , որպէս զմի ի մանր մանր ճճեաց՝ յորոց բեւրք բիւրուց մարթի թէ ի կաթի միում ջրոյ ամփոփիցին : Եւ զի՞նչ այլ ոչ գործէ մարդ ի ձեռն հնարից գիտութեան զոր յօգուտ ի կիր ուսաւ արկանել . ի թեւս թեթեւս շոգուց սուրայ ցամաքաթեւ ընդ մկանունս ջուրց մեծատարացն ծովուց՝ խաղ արարեալ զտարերաց բոնութեամբ . վարդի ընդ ցամաք մեծածիգ արձակավայր , ընդ երկաթի շաւիզս քաղաքաւորութեան , երագասլաց իբրեւ զհողմ , հորդեալ իւր ճանապարհ ընդ դիւր և ընդ դաշտ , ընդ ձորս և ընդ ծործորս , ընդ անդնդամիորս երկրի և ընդ լերանցամէջս լերանց բարձանց . տայ բանից և խորհրդոց թըռչել սլանալ ծագաց ի ծագս աշխարհի ընդ թելս ցանցակերպս որ շուրջ զերկաւ պատեն , և է զի վերանայ ի վերնագաւառս օգոյ զօրէն հաւուց թուչնոց՝ խառնեալ ընդ ամպը յանհնարին բարձրութեան երկնից : Գիտութիւն արար զմարդ , սողուն գետնաքարշ , արծուի մեծաթեւ որ ի թըռիչս բարձրաբերձս սուրացեալ ճախրիցէ առ երկնաւ : Մեծ ,

մեծ է արդարեւ որ ինչ ի ձեռն գիտութեան տուաւ մարդոյ. այլ որ ինչ տացի առ յապայս՝ մեծ եւս լիցի տպաքէն քան զոր էն առ մեւք

* * *

Զանբաւութիւն տիեզերաց և զզարմանալիս որ ի խորս անդ երկնից՝ ած ի հանդէս ուսումն աստեղագիտութեան, որ թուի իմն մերձ ի կատարումն հասանել. Հստ զարգանալ ուսողութեան, յընթացս քանի մի ամաց, երթայր և ծաղկէր աստեղագիտութիւն ի ձեռն արանց աւագաց այնր գիտութեան, որք առ մեւք մանաւանդ կացին նշանաւորք՝ նպաստ ոչ սակաւ գտեալ և ի բնական գիտութեանց, մինչեւ խելսուտ լինել օրինաց ինչ մեծ աստվանչն կազմութեան երկնաւոր մարմնոց: Ասեն առասպելք՝ թէ ոգի իմն էր ի հնումն ամենազօր ամենարուեստ, զոր արկեալ յուռթիւք ի չիւ մի փոքրիկ՝ մարթէր և մանուկ ոք կրել ի ծոց. այլ յորժամ մեծամեծս ինչ գործել էր ի մարդկան պէտո, հանէին ի բաց զիսից շնին, և որ ի նմայն ամփոփեալ էր ոգին՝ հոսկալ արտաքս վաղվաղակի բաւական լինէր լնուլ երկիր մի ողջոյն, և առնել զոր ինչ միանգամ կամէին թէ առնիցէ: Օրինակ զայս ամենահնար է ուսողութիւն: Նշանախեց մի աղեղան, զոր չափիցէ ուսող (mathématicien) ոք ճարտար ի խցկան իւրում՝ գրիչ ի ձեռին և քարտէս առաջի, տայ հաշուել առնն գիտնոյ զընթացս արեգականց և զերկրի և զմարմնոց գիտաւորաց, այլովքն հանդերձ, և զժամանակ տեւելց շըրջանի նոցա ի խորս անդ անբաւութեան: Թէ քանի՛օն իցէ հեռաւորութիւն այս նիշ աստեղ յերկրէ մերմէ, քանի՛ մեծութիւն նորա և որպիսի՝ արագութիւն ընթացից, զի՞նչ սաստկութիւն լուսոյ նորա և չերմութեան, որովք տայ կենդանութիւն աշխարհաց բազմաց որ շուրջ զնովաւ շրջիցին. Թէ ո՛ր այն աստղ իցէ կենդրոն յայն նիշ աստեղատան, զոր հաղիւ իմն թէ նշմարել ոք զօրիցէ լոկ աչօք. թէ քանի՛ բեւրք բիւրուց աստեղաց իցեն յամպակերպի ուրեք, զոր հանէ ի վեր ի խորին խորոց տիեզերաց, յանհուն անյաւ ան-

գընդոց, հեռագէտն գործի. առ իմէ՛ աստղդ այդ գիսաւ-
ւոր պատառիցի յերկուս և անհետ յաշաց լինիցի, որ երե-
ւէրն մեզ երբեմն ուրեմն մեծապայծառ շքեղութեամբ . զի՞նչ
պատճառք նորասքանչն երեւութից սլացեալ աստեղացն
անձրեւաց . թէ որպիսի՛ ինչ իցէ գեղեցիկն այն կուսին իւ-
րով պէսպէս կերպարանօք, մերթ մահիկեղերբքն՝ շողա-
ցեալ և մերթ ի դէմս բոլորշիս երեւեալ . հիմ՝ ուռնուցուն
ջուրք համատարած ծովուց, կամ է՛ր վասն տեղի տուեալ
ընկրկիցին ի ցամաքէ . և, ո՛ զարմանալեաց, զի՞նչ ազգ նիւ-
թոյ այրիցի յԱրեգական անդ մերում . իցէ՛ ինմա ոսկի
և արծաթ, երկաթ կամ պղինձ, և կամ զի՞նչ այլ գտանիցի
և զի՞նչ ոչ . զայդ ամենայն պատմեսցէ քեզ հաւաստեաւ
սքանչելին աստեղագիտութիւն :

Ամենայն խելամտութիւն պատճառաց երեւութից ինչ որ
յերկինս երեւիցին կամ ի վերայ երկրի՝ ի գիտութիւն անդր
է ապաստան . ոչ վարդապետութիւն և ոչ որ նոյնպիսի ինչ
իցէ՝ մարթիցի յաւելու ինչ ի կարծիք դարսուց հնոց ժամա-
նակաց, յորս այլ ընդ այլոյ մեկնէին զօրէնս տիեզերաց . և
յորիժամ յանհնարին հնարս մտանել հասանէր վասն իրիք ի-
րիք երեւութից բնութեան, դնէին զնոսա ի սքանչելեաց
Աստուծոյ, մինչեւ սին հանապազ ելսնել յամենայն ճշմար-
տութենէ և ի բնաւ ստոյդ խելամտութենէ իրաց գործելոց :
Գիտութիւնք ոչ սանտանեն հաւատոց . այլ որ տդէտն է ամե-
նայնի զոր գիտութիւնն ած ի մէջ՝ նո ոչ գիտաց յաստոջ
ունել զհաւատս, զի զմեծութիւն արարչին ի միտ ոչ առ :

Զերկինաւոր հանդիսից և զմեծաշուք շքեղութենէ տիե-
զերաց ճառս դնէ յաճախս անուանին Քամիլ Ֆլամարֆոն, աս-
տեղագիտ գաղիացի, որոյ տուանձինն հանդամանք ոճոյ տան
ստէպ որում ընթեռնուցուն՝ ուսանել և սքանչանալ միան-
գամայն : ի գրոց նորա հատածս ինչ գեղեցիկս քաղ հանեալ
դիցուք առաջի ընթերցանելեաց ձաշակիս :

(Մարտոնց յառաջ)

Յ. Պ.

ԱՌԱՆՉԻՆ ԲՈՂՔ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ԸՆԴ ԵՐԿԱՐ . ԵՐԿԱՐ առեն : *Ոչ ընդ երկար կալաւ բարկութիւն քո : — *Ընդ երկար եղեւ պանդխոտութիւն իմ :

ԸՆԴ ԵՐԿԱՐ ԱՌԱՆԵԼ . ԵՐԿԱՐԵՆԵԼ . ԵՐԿԱՐԵՆԵԼ : *Ընդ երկար արարին զարօրէնութիւնս իւրեանց :

ԸՆԹՐԻՍ ԱՌԱՆԵԼ . ԸՆԹՐԻՏ ՊԱԼ : *Բազմասար արքայ արար ընթրիս մեծամեծաց իւրոց :

ԸՆԿԵՐ ԶԸՆԿԵՐ . ՔԻՄՔԻ . ՉՔՐՈՒ : *Պատահեցին միմեանց ... ԸՆԿԵՐ զընկեր ոչ խնդրեցին ,

ԸՆԿԵՑԻԿ ԱՌԱՆԵԼ . ՃԵԼ . ԱԵՐԵԼ . ՆԱՐԵԿ ՀՆԱՐԵԿԱՎ ... առնել ԸՆԿԵցիկ զմանկոնս նոյա , զի մի ապրեսցին : — *Անդ ընկեցիկ զրեռինս առնեն :

ԸՆԿԵՑԻԿ ԼԻՆԵԼ . ՃԵԼ . ԱԿԵՐԵՆԵԼ : *Ընդ միոյ մանկան ընկեցիկ եղելոյ . . . զնոցա զրագութիւն որդւոցն կոտորեցեր :

ԸՆԿԻՃԵԱԼ ԿԱԼ . ՔԵԼ ՔԵՆԵԼ . ՊՐԵԼ ՇԱԼԵԼ : *Կայր նմա (իշոյն) ընկիճեալ ի ճանապարհին : — *Ոչ գիտէի թէ դու ինձ ընկիճեալ կայցես ի ճանապարհիս :

ԸՆՁԱԹԱՓ ԱՌԱՆԵԼ . ԱՆԵՑՈՒՅՆ ԱՌԱՆԵԼ : *Ի ճեռու ասլիրատ արանց առնկանիցի , որք ընչաթափ առնեն զնա :

ԸՆՁԱԹԱՓ ԼԻՆԵԼ . ԲԵԼ ԹԵՐԿԱԳՈՒՅՆԵԼ . ԳԵԼՈՒՅՆԵԼ : *Բազումք ի հրէից հաւատացելոցն ընչաթափք եղեն յընչիցն :

ԸԾՆՏԻՐ ԱՌԱՆԵԼ . Ա-Ղ-Ջ-Ը ՊԱԼ ԸՆԴՐԵԼ : *Երիս հարուածս յընտիր առնեմ քեզ : — *Քեզ եթէ յընտիր ոք առնէր՝ մեռեալս յարուցանել յանուն նորա , կամ թէ վասն նորա անուան մեռանել , զո՞ր լաւ համարէիր :

ԸՆՏՐՈՅ ՏԵՐ . ԸՆԴՐԵԼ ՊԵԼ ԵՂ-Ջ : *Որոց ընտրոյ տէր էր Պարիս անդիսորդ :

ԸՆՏՐԻՏ ԼԻՆԵԼ . ԹԵՂՄԵՐԵՆԵԼ : *Որ լիրը է մտօք՝ ըստգիւտ լիցի բազմաց : — *Շատ է այնպիսւոյն պատուհասն՝ ըստգիւտ լինել ի բազմաց անտի :

Թ.

ԹԱԳ ԱՌՆՈՒԼ, ԴՆԵԼ, ԿԱՊԵԼ. Առաջաւոր ըլլալ: *Թագ եւս
առնոյր, և հակառակ եղմօրն յառնէր: — *Խնդրէր Տրիփոն
... . դնել թագ: — *Եղաւ զթագ զԱսիացւոցն: — *Թագ
կապեցին իւրաքանչիւր յետ մահուան նորա:

ԹԱՍԻՐ Ի ՆՈՒՍ ԴՆԵԼ. յիսն կաղմածէր քրան դնել: *Թամրէ ի
նուսն դնեն անդէն մատաղ տիրոցն:

ԹԱՍԵԼ ՈԴԻՈՅ. ՆՎՐԴԵԼ ըլլալ: *Որդնալից եղեւ, և ի թա-
սել ոգւոցն՝ և նա եւս տառապեցուցանէր զնա:

ԹԱՐԹԱՓԵԼ ԱԿԱՆ. աշխն բացաւէլ բացաւէլ. վայրէտն ճը: *ի գուգնաքեայ ժամու իբր ի թարթափել ական: — *Եթէ
ի թարթափել ական կամիցիս, և եթէ՝ առ սակաւ սակաւ:

ԹԱԳ ԱՆՏԱՆԵԼ. ՀԱՆԵԼ. Բակացէլ. ճուել անցնէլ: *Նետն
թափ կարանէ ի կարան անցեալէր: — *Յետոյ յառաջ նետիւ
հարկանէր զմէջ ներքինոյն՝ անդէն թափ հանեալ զնեան:

ԹԱԳ ՏԱԼ. ուժ պալը պարնել իսթել: *Մանուկն նեսաորիսս
զօրացեալ հոգւով՝ թափ տուեալ զգեանեաց զէկոս: — *Թափ
տաց ուշի բազկացս, և ձգեցից ի կորովս գրչի մատանց:

ԹԱՓԱՆՅ ԱՌՆԵԼ. իսորունէր իսթել. մէկուրնին անցնել: *Եհար
զմի ոնն ի նոցանէ գեղարդեամբ, և թափիանց արարեալ ըն-
կէց յայնկոյս պարապին:

ԹԱՓԱՆՅԱՆՅ ԵԼԱՆԵԼ. նոտիանցէլ. մէջը ճռնելը անդին անցնէլ:
*Իբրեւ ոչ եթէ մարդկան ի դիմի հարկանելոց երթային,
այլ թէ և գաղանք ինչ անհնարինք սպատահեացեն, և կամ
պարիսպք երկաթիք, հարկանել, սատակել, կործանել, թա-
փանցանց ելանել:

ԹԱՓԵԼ ԶԱԳԻ. հսկին հանել. ուրբը հալքնել: *Թափես զոգի
յանձնէ իմիլէ, և ի մարմինյ զշունչ իմ: — *Մինչեւ յե՞րբ թա-
փես զոգիս մեր. եթէ դու ես Քրիստոսն, ասս մեզ. հա-
մարձակ:

ԹԱՓԵԼ ԶԳԻՒՆԻ. գիսավորնենէ իելուը գլուխը բերել: *Զար-
թեաւ որպէս ի քնոյ Տէր, որպէս հզոր զի թափէ զգինի:

ԹԱՓԵԼ ԳԻՒՆԻՈՅ . ՔՅՈՒՆԳՈՒՅԵԱՆ ԱՆԴՆԵԼ : *Յորժամ թափի
գինին , ոչ յիշէ զինչ գործեաց :

ԹԱՓԵԼ ԶՈՅԺ · կըսած ուշը նսդել : *Զիւրեանց զյժ և զօ-
րութիւն թափիցեն , և նմա ինչ ոչ աղդիցեն :

ԹԱՓԵԼ ՑԻՆՔՆ · աղառել . նորէն յետ անցնել : *Եմուտ
Պապ յերկիրն Հայոց , և թափեաց յինքն զամուր ամուր բեր-
դիցն զոր կալեալ էր պարսկացն :

Ի ԹԵՇՈՒՏ ՄԱՍԶԵԼ . Երիշայուկոն քոյք Տ' ընել : *Կարծեօք ի
թեթուս մատուցեալ (օձն առ Եւա ,) եթէ լինիցի և թէ չը-
լինիցի :

ԹԵԼԱՐԻՐ ԼԻՆԵԼ . մորտը բան յիւել . ականջը համ բերանը բւ-
նէլ : *Որպէս և մարդարէն լինէր թելադիր յառաջադոյն ,
եթէ մուա զժողովուրդ քո : — *Չտամ հրաման , այլ խրա-
տեմ և թելադիր լինիմ : — *Մի՛ դու նմա թելադիր լինիցի :

ԹԵԿՆ ԱՌԵԼ ԶՈՒՐՈՒՔ . Երեւե ըլլալ . ջեւանեալու .
կերպը առնել (Քիւռա :) *Զվարդապետի թեկն ածէ , և ոչ
յաշակերտաց կարգի գտանի : — *Զիշխանի թեկն ածիցէ : —
*Մեղմագոյնս խօսի , ոչ զվարդապետի ինչ թեկն ածել :

Կամ՝ ներ ելլէլ . նիկունի կրանի ըլլալ : *Որ ապաստմբին
թեկն ածիցէ՝ ընդ նմին զնոյն պատիժ կրեսցէ : — *Բազումք
խնամածութեամբրդ թեկն ածեն , ոչ զի օգնեսցեն ինչ , այլ
զի առաւել նենդիցեն զմերձաւորս :

Ի ԹԵՎՐԵ ՈՒՐՈՒՔ ԼԻՆԵԼ . կոսանից ըլլալ մկուն : *Տայ նմա
խօսել զինչ ինքն կամեսցի , և լինելի թերէ իսրայելի :

ԹԵՒ Ի ԹԵՒ ՃԱՐԿԱՆԻՄ · իրարու կից ըլլալ . շրանակուիլ :
*(Ձանկալի է տեսանել զբնակութիւնս միանձանց) խիտ առ
խիտ թեւ ի թեւ հարեալ :

ԹԻԿՈՒՆՍ ԴԱՐՁՈՒՑԱՆԵԼ . արհաճրհնելով կուակ դաբնել :
*Դարձուցին յիս՝ զթիկունս և ոչ զերեսս իւրեանց : — *Դար-
ձուցին զթիկունս իւրեանց , և ասեն . Խիտ է բանդ այդ :

Կամ՝ կանչել . վահնալով երմալ : *Զիա՛րդ դարձոյց զթի-
կունս իւր . . . և եղեւ ի ծաղր և ի քէնս ամենեցուն որ շուրջ
զնովաւ : — *Կորիւն առիւծու ոչ զանդիտէ , և ոչ թիկունս
դարձուցանէ յանասնոց :

ԹԻԿՈՒՆՍ ԱՌԱՆԵԼ . կանակ ընել իրեն (Թէլ :) *Գնայիք ի՞թա-
նել յերկիրն եղիպտացւոց . . . թիկունս առնել զեգիպտա-
ցին : — *Նոցա բարւոք թուի , թէ ոք թիկունս առնէ զնո-
սա : — *Զինչ գործ գործեցաք , զի ոչ մեք մեզ արարաք
զնոսա թիկունս :

Ի ԹԻՒ՝ ԸՆԴ ԹԻՒ ՄՏԱՆԵԼ . հայրուիլ , հաշուիլ : *Մտին ի
թիւն Ղեւտացիքն յերեսնամենից և ի վեր : — *Մտեալ էր ի
թիւ Ղեւտացւոցն : — եթէ կարիցէ՛ ոք թուել զաւազ եր-
կրի , ապա և քո զաւակ ընդ թիւ մտցէ :

ԹՈՅԼ ԱՌԱՆԵԼ , ՏԱԼ . Ծաղկութել . ներել : *Թոյլ արա
ինձ սակաւիկ մի հանգչել : — *Թոյլ արարէք ինձ յայսյան-
ցանացս : — *Թոյլ տուք երկոցուն աճել ի միասին : — *Ոչ
ետու թոյլ քեզ մերձենալ ի գա : — *Թոյլ տուք զնոսա : —
*Թոյլ տուք զայն . մի՛ ոք շարժեցէ զոսկերս նորա :

ԹՈՅԼ ԼԻՆԵԼ . Ծաղկութել . զիշում ըլլալ : — *Որչափ ինչ
ցուցանել էր թագաւորին՝ ցուցի , զի թոյլ լիցի ձեզ վասն
ձերոց իրաց :

ԹՈՒԻՆ ԶԳԵՑՈՒԻՆ . սեւեր հանդէլ . սուդ պանել : *Զգեցեալ ես
թուխս : — *Զթուխդ ընդէ՞ր զգեցեալ ես :

ԹՈՒԻՆ ԶԳԵՑՈՒԻՆԱՆԵԼ . սեւեր հադցանել . սուդ նսունել : *Զգե-
ցոյց թուխս աշխարհին իւրում , և նստաւ ի սուդ առ տրտ-
մութեանն :

Ի ԹՈՒԻՆՍ ՆԱՏԵԼ . Ծաղկուի նսուիլ : *Յորժամ . . . ի թուխս
նստիցի :

ԹՕԹԱՓԵԼ ԶԱՐՏԵՒԱՆՈՒՆՍ . այդը շուր շուր ժոյել Ծաղկուլ :
*Շրջըրչէր զաշս իւր , թօթափիէր զարտեւանունս իւր :

ԹՕԹԱՓԵԼ ԱԿԱՆ . աչք բանալ ժոյելլու աչք . աննարին ճը (Հջայ :
*Նորոգեցուք . . . յական թօթափիէլ ի փող յետին : — *Յա-
կան թօթափիէլ կատարեցան գործք : — *Զհարկ քնոյ ի թօ-
թափիէլ ական վճարէր :

Ժ

ԺԱՄ ԴԵՆԵԼ , ՏԱԼ . ապէն որոշէլ . ժամութել : *Ժամ եղեալ
նմա օր մի՛ եկին ի վանսն առ նա բազումք : — *Ժամ դիր

ինձ, առ ե՞րբ արարից ազօթս վասն քո: — *Դնէր նմա ժամ
առ վաղիւ: — *Եթէ կամիս դու ուսանել, ժամ տուր, և
լուր:

ԺԱՄ Է ։ առեն է: *Ժամ է պաշտել զջէր:

ԱՌ ԺԱՄ ՄԻ. աե՛ս զԱՌ ԱՅԺՄ: *Բանիւք կամակորացն
վարիսք առ ժամ մի:

ԺԱՄՈՒ ԵՒ ՏԱՐԱԺԱՄՈՒ. առենին և առենին դուր (յադընը
վահնաբան): Հա՛ս ի վերայ՝ ժամու և տարաժամու, յանդիմա-
նեա, սաստեա:

ԺԱՄ Ի ԺԱՄ. առեն առեն. հետզնեակ: *Քսան սիկլ յա-
ռուր՝ ժամէ ի ժամ կերիջիր անոփի: — *Զվեցերորդ մասն դո-
րակի միոյ ժամէ ի ժամ արթիր:

ԺԱՄԱԳԻՐ ԱՌԵՆԵԼ, ԼԻՆԵԼ. ԺԱՄԱԿԱԼ ԼԻՆԵԼ. առեն՝ ոեղ
մուշէ: *Յառաջագոյն ժամադիր առնէ առ ի յարութիւնն: —
*Ժամադիր արարին ժողովրդապետքն և ղեւտացիքն: — *Առ
վաղիւ ժամադիր են վակել պատել զամուրսն: — *Գնացին
ի Գալլիւեա՝ ի լեառն ուր ժամադիր եղեւ նոցա Յիսուս: —
*Դարձեալ ժամակալ լինէր՝ ի դարձին... առ հասարակ սա-
տակել: — *Վարէր, զինէր, ժամակալ լինէր Վասակ:

ԺԱՄԱՆ ԱՌԵՆԵԼ, հարցնել: *Ժաման արարեր զնա յօրհնու-
թիւն քաղցրութեան քոյ:

ԸՆԴ՝ ԸՍ ԺԱՄԱՆԱԿՍ ԺԱՄԱՆԱԿՍ. առեն առեն: *Ընդ ժա-
մանակս ժամանակս ի խաւար դառնայ: — *Ըստ ժամանակս
ժամանակս նոր պտղաբերէ:

ԺԱՄԱՊԱՀ ԼԻՆԵԼ. առենը դիտել՝ սպասել: *Ժամապահ դա-
րանակալ լինի՝ թէ ե՞րբ ելցէ ոստրէոսն ի խորացն երթալյեզքն:

ԺԱՄԱՎԱՃԱՌ ԼԻՆԵԼ. ժուծ ոեղ ժամանելը վարել: *Պա-
տասխանի ետ արքայ և ասէ: Ճշմարտիւ գիտեմ՝ եթէ ժամա-
վաճառ լինիք.

Յ. Գ.

ՊԱՅՄԱՆՔ

Ա. Գին միամեայ բաժանորդութեան Հանդիսիս՝ 25 դա-
հեկան ոսկոյ, հատուցանելի կանխաւ.

Բ. Ծախօք թղթատարի ի գաւառս և յերկիր օտար՝ դա-
հեկան արծաթոյ 6 ի տարւոջ.

Գ. Զգին բաժանորդութեան, զթուղթ և զամենայն գիր
առաքել պարտ է, յանուն խնամակալաց Հանդիսիս, առ. Տ.
Նշան Կ. Պէրագէրեան, տպագրիչ ի Կ. Պոլիս, յիսկի Զապ-
թիէ ճատահէսի, թիւ 63.

Դ. Զմէն մի օրինակ Հանդիսիս մարթ է ստանալ 9 դա-
հեկանաց առ ամենայն գրավաճառս Կ. Պոլոյ:



ՎՐԻՊԱԿ

(յԱ. թուին)

ԵԶ	ՏՈՂ	ՎՐԻՊԱԿ	Ուղիղ
45	23	ԲԱՐԵՎԻՇԻ	ԲԱՐԵՎԻՇԻՆՔ :
		(յԲ. թուին)	
75	23	ԱՐԱՐԻ	ԱՐԱՐԻ :

م ع ا ر ف

۹۰۶۴۰۶۰۳

معارف نظارات جلیله سنك ۹۱۰ نومروی رخصتامه سیله طبع اوئتمىشدر

